ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊՈԼՍՈՅ համար, տարեկան 60 ղրշ. վեցամսեայ 30 ղրշ. Եռամսեայ 20 ղրշ. — ԳԱՒԱՌՆԵՐՈՒ համար, տարեկան 80 ղրշ. Վեցամսեայ 40 ղրշ. Եռամսեայ 25 ղրշ. — ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ համար, Տարեկան 22 ֆր. Վեցամսեայ 11 ֆր.:
ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՂԸ ՄԻԱՅՆ ԲԱԺԱՆՈՐԴ Է

ԶԵՌՔԷ 10 ՓԱՐԱ

Bureaux de la rédaction du Journal Arménien DZAGHIK
Galata, Kourchounlou han, N· 7

ԾԱՂԻԿ
ՕՐԱԳԻՐ

"زاغيك" ارمنيجه يومى وسياسى غزتەدر

ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ
Կալաթա, Գուրչունլու խան, թիւ 7
ՍԱԳԱՏԱՆ ՏՊԱՐԱՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ուղղուած ամէն թղթակցութիւն պէտք է *հակիրճ* գրուած ըլլայ:

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ուղղուած ամէն գրութիւն ետ չի *տրուիր*:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՍԿՍԻՆ
ԱՄԷՆ ԱՄՍՈՑ 1ԻՆ, 10ԻՆ ԵՒ 20ԻՆ

ԺԵ ՏԱՐԻ— ԹԻՒ 346 | "ԾԱՂԻԿ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ԻՐԻԿՈՒՆ | 10 ՄԱՅԻՍ 1902 ՈՒՐԲԱԹ

ԿԵՍՆՔԸ ԵՒ ԳՈՐԾՔ ՄԷՋ

ԱՆՕՐԻՆԱԿ ԽԱՐԴԱԽՈՒԹԻՒՆ ՄԸ

(ՀԻՒՄՊԷՌ–ՔՐՕՈՒՖՕՐՏ ԳՈՐԾԸ)

Հարիւր միլիոն ֆրանքի ժառանգութիւն մը.—Հրաշալի պատմութիւն անցոյ ամերիկացիի մը.—Հազար եւ մէկ գիշերներու մէկ հատուածը.—Քիթերնուն բռնուողները.—Կատակի մը, ոգ չէ թէ երեւակայական կատակի մը ղնորհիւ ինչ՞ը կարելի է ընել.—Կնոջ մը ղանատակութիւնները.—«Դարուս մեծ խարդախութիւնը».—Վարագոյրը կը բացուի վերջապէս.—«Դրամարկղը».—Եւ ծնաւ մուկն ցնցին . . . — Յուսախաբութիւն.—Երեք ու կէս ֆրանք՝ 100 միլիոնի տեղ.—Խնդրին պարզած երեւոյթները:

ԲԱՐԻԶ, 14 Մայիս 902 (*)

Ըսի արդէն թէ այն պահուն ուր Քրոուֆօրտներու եւ տիկին Հիւմպէռի միջեւ բացուած դատը վերջնական գոյն մը պիտի ստանար, եւ վճիռը պիտի տրուէր, նոր խնդրի մը յայտնութիւնը պատճառ եղաւ որ այդ վճիռը յետաձգուի. ըսեմ անմիջապէս թէ ի՞նչ էր այդ նոր խնդիրը։

Վերջնական վճիռ մը տալու համար որոշուած օրն էր ապրիլ 30ը, բայց նոյն օրը, Քրոուֆօրտներու փաստաբան Պ. Պաղէյլ յետաձգում մը կը պահանջէ, առարկելով թէ կարգ մը տեղեկութիւններ պիտի ստանայ իր փոխանորդեալներէն, Քրոուֆօրտներէն։ Դատավարութիւնը կը յետաձգուի։ Կ'անցնին քանի մը օրեր, եւ ահա յանկարծ, առտուան մէկը, թերթերը կը հրատարակեն թէ տիկին Հիւմպէռի պահանջատէրերէն մէկը, Պ. Մօռէլ դատական միջոցներու դիմած է իր պահանջքը գանձելու համար, եւ թէ նոյն իսկ հարցաքննիչ դատաւոր մը կարգուած է։ Այս լուրը կը ստուգուի, որովհետեւ մայիս 6ին, Պ. Մօռէլ իրապէս խնդրագիր մը կը ներկայացնէ դատարանին եւ առարկելով թէ իր 130,000 ֆրանքի պահանջքը անգանձելի կը մնայ, կը խնդրէ որ բացուի համբաւաւոր դրամարկղը, արգելքի տակ առնուի ծանօթ 100 միլիոնը, եւ անկէ վճարուի իր առնելիքը։ Այս խնդրագրին վրայ, թէ՛ տիկին Հիւմպէռի փաստաբան Պ. տը Պիւլիթ եւ թէ՛ Քրոուֆորտներու փաստաբանը կը մոռնան իրենց միջեւ ծագած դատերը, ու միանալով կը յայտարարեն թէ անկարելի է արգելքի տակ առնել կատակի մը նուիրականութեամբ պաշտպանուած 100 միլիոնը, ո՛չ ալ անկէ ո՛եւ է մաս մը վճարել՝ մինչեւ որ իրենց մինչեւ (այսինքն Տիկին Հիւմպէռի եւ Քրոուֆորտներու միջեւ) գոյութիւն ունեցող դատերը լուծում մը չգտնեն։ Փոխադարձ կ'առնեն կուտան այս կէտին վրայ։ Այդ վիճաբանութեանց միջոցին, Տիկին Հիւմպէռի փաստաբանը, խնդիրը անուշ տալը կապելու համար կ'առաջարկէ որ փոխանակ դրամարկղին պարունակութիւնը արգելքի տակ առնելու, երթան Տիկին Հիւմպէռի տունը, եւ երկու նօտարներու ներկայութեան դրամարկղը բանալով արձանագրեն անոր պարունակութիւնը։ Այդ արձանագրութիւնը նոյն ատեն ստանալութիւն մը պիտի ըլլար միլիոններու գոյութեան նկատմամբ, որով պահանջատէրերը պիտի կրնային հանդարտ սրտով քնանալ, առանց դրամին կորսնցնելու երկիղին զրաւուած ըլլալու։ Այս մասին համաձայնութիւն մը կը գոյանայ, եւ դատարանը, 6 մայիս 1902 թուականը կրող հրամանագրով մը կ'արտօնէ որ երկու կողմի փաստաբանները եւ երկու նօտարներ երթան Տիկին Հիւմպէռի տունը, Կոտնտ Առմէ պողոտային վրայ, դրամարկղը բանալու եւ պարունակութիւնը արձանագրելու համար։ Ըստ այդ հրամանագրին, նօտարները պարտաւոր պիտի ըլլային արձանագրուած ամէն ինչը, դրամ, գոհարեղէն, արժեթուղթ, եւայլն վերադարձնել Տիկին Հիւմպէռի, եւ զանոնք կրկին դրամարկղին մէջ դնել տալէ վերջ, իրենց կնիքով դրամարկղը կնքել։ Դարձեալ այդ հրամանագրին համեմատ, դրամարկղին բացումը տեղի պիտի ունենար մայիս 9ին։*

Պահանջատէր Պ. Մօռէլի խնդրագրին եւ այդ հրամանագրին հետեւանքները պիտի պարզեմ քիչ ետքը։ Ըսեմ առ այժմ սա թէ հրամանագրին իրր առաջին արդիւնք յետաձգուեցաւ այն դատավարութիւնը՝ որուն մէջ վերջնական վճիռ մը պիտի տրուէր տիկին Հիւմպէռի եւ Քրոուֆորտներու միջեւ գոյութիւն ունեցող դատերուն համար։ Վճիռ մը՝ որ ալ արդուելիք չունի, քանի որ այսօր յայտնի է թէ Քրոուֆօրտ անուանով կոչուած այդ մարդիկը բնաւ գոյութիւն չեն ունեցած, եւ թէ տարիներէ ի վեր յաջորդաբար բացուած դատերն ալ պարզ կատակերգութիւններ էին միայն։

×

Անցնելէ առաջ բուն խարդախութեան յայտնուելուն, այսինքն դրամարկղին բացման օրուան, պէտք է հոս յիշատակեմ կարգ մը պարագաներ՝ որոնք արդէն իսկ զգացուցած էին այս խարդախութիւնը։ 1897ին, տիկին Հիւմպէռի պահանջատէրերէն մէկը, Պ. Ժիւառ՝ վարիչ Ժիւառ եւ Ընկ. դրամատան, չկրնալով տիկին Հիւմպէռի փոխ տուած դումարը, 6,200,000 ֆրանքը գանձել, մնանկացած եւ անձնասպան եղած էր։ Այդ մնանկութենէն եւ անձնասպանութենէն վերջ, Ժիւառ եւ Ընկ. դրամատան հաշուեյարդար կարգուած էր Պ. Տիւրօ, եւ տիկին Հիւմպէռի պարտքին համար հարկ եղած էր դատավարութեան մը։ Առաջին անգամ այդ դատավարութեան միջոցին էր որ կասկած մը ծագեցաւ Պ. Տիւրոյի դէմ փաստաբան կարգուած ըլլալով Պ. Վալտէք-Ռուսօ, Ֆրանսայի արդի նախարարապետը, այս վերջինը տարակոյս յայտնեց Քրոուֆորտներու գոյութեան նկատմամբ։ «Լոյսի զար մըն է աս, ըսաւ, եւ բան մը զաղտնի չի մնար. ինչպէ՞ս կ'ըլլայ որ երեք ամերիկացիներ, նախ Քրոուֆորտ հօրեղբայրը եւ յետոյ Քրոուֆորտ եղբօրորդիները որոնք առասպելային հարստութեանց տէր կը ճանչցուին, զաղտնի կը մնան տասնէ չատ աւելի տարիներ, մէկը չի տեսներ զիրենք։ Այս մարդիկը, այդ աստիճան հսկայ հարստութեանց տէր ըլլալով ինչպէ՞ս կրնայ ըլլալ որ ո՛չ որոշ բնակարան մը կ'ունենան, ո՛չ տուն, ո՛չ հողեր, ո՛չ ալ ո՛եւ է ստացուածք մը։ Այդ միլիոնատէրները ինչպէ՞ս կ'ըլլայ որ Բարիզի մէջ օթէլ մը կը բնակին, Լոնտոնի մէջ օթէլ մը կը բնակին, Նիւ Եորքի մէջ օթէլ մը կը բնակին։ Չէ՛ն կրնար, քանի որ այնչափ հարստութիւն ունէին, իրենց առանձին բնակարան մը ունենային։» Ցեռոյ, յայտնելէ վերջ թէ իր եւ իր պաշտպանելին կողմէ կատարուած քննութիւն մը ապացուցած է որ Քրոուֆորտ եղբայրները երբեք չեն բնակած Նիւ Եորք, Պրոուէյ փողոցը, 1202 թիւը կրող օթէլին մէջ, — օթէլ մը որ իբր անոնց բնակավայրը ցոյց կը տրուէր,—կը հետեւցնէ թէ Քրոուֆորտները երբե՛ք գոյութիւն չեն ունեցած, եւ թէ ամբողջ այդ կատակին, ժառանգութեան, ամերիկացիներուն ու դատերուն հիւսուածքը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ դարուս ամենեն մեծ խարդախութիւնը։

Ատենը կը յուզուի ու քիչ կը մնայ որ Պ. Վալտէք-Ռուսոյի խորթաթափանց մտացիութեան պատճառաւ նոյն իսկ այդ թուականէն, այսինքն 1897էն երեւան ելլէ այս հսկայ խարդախութիւնը։ Քրոուֆորտներու գոյութիւնը խնդիր կը դառնայ, եւ ատեանը կը հրամայէ որ մանրակրկիտ քննութիւն մը բացուի այդ մասին։ Գործը վստանդուելու վրայ է, կացութիւնը փափուկ։ Բայց արկին Հիւմպէռ նորէն ելից հնար մը կը դտնէ, ինչպէս որ պիտի տեսնուի։ Այն պահուն ուր ատեանը կը պատրաստուի քննութիւն մը բանալ Քրոուֆորտներու գոյութեան մասին, Հավրրի ծանօթ եւ բաւական հռչակ ունեցող փաստաբան մը, Պ. Բարմանթիէ, որ մինչեւ ան ատեն հսկած էր Քրոուֆորտներու անունով տիկին Հիւմպէռի դէմ բացուած դատերուն վրայ, կը յայտարարէ ատեանին թէ Քրոուֆորտները իրապէս գոյութիւն ունին։ Ասոր վրայ, ատեանին կողմէ բացուելիք քննութիւնը մէկդի կը թողուի, եւ տիկին Հիւմպէռ անգամ մը ալ կ'ելլէ գործին մէջէն։ Բիչ վերջը, կարգ մը պահանջատէրներ թուղթեր կ'ընդունին, ստորագրուած կա՛մ ինքզինքը Քրոուֆորտներու քարտուղարը ցոյց տուող «Միլլէր» անուամբ անձէ մը, եւ կամ նոյն ինքն Ռոպէրթ Քրոուֆորտի կողմէ, որոնք բոլորովին կը ցերուեն Քրոուֆորտներու գոյութեան մասին ծագած տարակոյսները։

Քրոուֆորտներու գոյութեան այդ խնդիրը ծագում տուաւ այս վերջին օրերս ալ, ապրիլ 30ի դատավարութեան մէջ, որու միջոցին որոշուած էր յաջորդ նիստով մը վերջնական վճիռ մը տալ Քրոուֆորտներու եւ տիկին Հիւմպէռի միջեւ գոյութիւն ունեցող դատերուն։ Այդ ապրիլ 30ի դատավարութեան օրը, դատարանին նախագահը պէտք տեսած էր Քրոուֆորտներու գոյութեան մասին հարցումներ ուղղելու անոնց փաստաբանին Պ. Պաղէյլի։ Ճիշտ այդ միջոցին նմանօրինակ կասկածներ ալ ծագած էին պահանջատէրերուն քով, եւ ամէնուն աչքին հանելուկ մը դառնալ սկսած էր այդ Քրոուֆորտներու գոյութեան խնդիրը, երբ պարագայ մը եկաւ բոլորովին հաստատել արդէն իսկ գոյացած կասկածները։ «Մաթէն» օրաթերթը, կարելի եղածին չափ զգուշաւորութեամբ գրուած յոդուածներու շարք մը հրատարակեց, իր աշխատակիցներէն Պ. Մուրթոնի կողմէ, որոնցմէ պարզապէս կը զգացուէր թէ խարդախութիւն մըն է այդ «Հիւմպէռ-Քրոուֆորտ» անուանով ծանօթ գործը։ Յօդուածները՝ որոնք մինչեւ այսօր կը շարունակուին, անդին աղմուկ մը հանեցին. պահանջատէրերը իրար անցան, զումարումներ ունեցան։ Վրայ եկաւ իրենցմէ մէկուն, Պ. Մօռէլի կողմէ տրուած այն խնդրագիրը՝ որ զրամարկղին մէջ գտնուող 100 միլիոնին արգելքի տակ առնուիլը կը պահանջէր եւ որուն հետեւանքով դրամարկղին բացումը վճռող հրամանագիր մը տրուեցաւ դատարանին կողմէ։

* * *

Այդ հրամանագիրը ահագին յոյս մըն էր պահանջատէրերուն համար։ Հրամանագիրը տրուած էր մայիս 6ի իրիկունը, եւ դրամարկղը պիտի բացուէր մայիս 9ին։ Երկու օր ալ, եւ ամէն ինչ պիտի յայտնուէր, ամէնքն ալ պիտի գիտնային վերջապէս թէ ինչ կը պարունակէ այդ համբաւաւոր դրամարկղը, թէ ինչերէ՞ կը բաղկանայ 100 միլիոնը ներկայացնող գումարը։

Թէ ինչպէ՞ս անցուցին այդ երկու օրերը, թէ ի՞նչ մտահոգութիւններէ պաշարուեցան, թէ ի՞նչ սրտաշոյներ քաշեցին, բոլոր ասոնք կրնաք դուշակել ինքներնիս։ Անոնց հետ մէկտեղ միեւնոյն ատեն սրտաշոյի մէջ էր բոլանդակ Բարիզ։ «Մաթէն»ի յօդուածները, եւ անոնց հետ ալ միւս թերթերու մէջ երեւցող մանր մունր տեղեկութիւններ, ինչպէս նաեւ բերնէ բերան շրջող տարաձայնութիւններ ընդհանուր խօսակցութեան առարկայ դարձած էին։ Ամբողջ երկու օր, սրճարանները, զբօսասենեակները, թատրոնները, վերջապէս ամէն տեղ, Բարիզի այս դայթակղութեան ծարաւի ժողովուրդը լեցուց առասպելային հանդամանք մը ստացած դրամարկղին պատմութիւններովը։

Վերջապէս եկաւ մայիս 9ի օրը։ Առտուընէ կանուխ, արդէն իսկ ահագին բազմութիւն մը խռնուած էր Կոտնտ Առմէ պողոտային վրայ, Հիւմպէռներու գեղնցիկ ապարանքին առջեւ, որուն դուռը, ինչպէս նաեւ պատուհանները դոց էին ամբողջ։ Բազմութեան մէջ կը նշմարուէին մասնաւորաբար փաստաբաններ, նօտարներ, դատական պաշտօնեաներ, ինչպէս նաեւ տիկին Հիւմպէռի պահանջատէրերէն շատեր։

Մինչեւ ցորեկ այդ ամբոխը կը խլրտի հոս, կը խօսին ամէնքն ալ, հազար ու մէկ

ՕՐԻՈՐԴ ՄԱՌԻ Տ'ՕՐԻՆԵԱՆ

մեկնութիւններ կու տան, կարծիքներ կը յայտնեն։ Հիւմպէռներու բնակարանը միշտ գոց է, գոց դուռը, գոց պատուհանները։ Ժամ մըն ալ կ'անցնի եւ վերջապէս դատական պաշտօնեաները, տիկին Հիւմպէռի փաստաբան Պ. տը Պիւլիթ, Պ. Մօռէլի փաստաբանը, նօտարները, եւ անոնց հետ ալ ոստիկանութեան երկու քոմիսերներ ու պաշտօնեաներ կը հասնին Հիւմպէռներու բնակարանին առջեւ ու դուռը կը զարնեն։ Կ'անցնի հինգ վայրկեան մը։ Տանը չուրջը հաւաքուած բազմութիւնը կարծես անշարժացած է ամբողջովին։ Ձայն ձուն չ'ելլեր։ Վերջապէս դուռը կը բացուի, սպասուհի մը կ'երեւայ ու կը ծանուցանէ թէ տիկին Հիւմպէռ տունը չէ, թէ Հիւմպէռ ընտանիքը ամբողջ մեկնած է, յայտնի չէ՛ թէ ուր։

Թէ ի՞նչ ազդեցութիւն կ'ընէ այս յայտարարութիւնը դուրսի ամբոխին վրայ, թէ ի՞նչ դէմք կ'ընեն պահանջատէրերը, ատիկա չպիտի փորձեմ նկարագրել, որովհետեւ բացարձակապէս անկարելի է։ Անդին, պաշտօնական անձնաւորութիւնները, ընկերակցութեամբ բոլոր փաստաբաններուն, նօտարներուն պահանջատէրերուն եւ ոստիկանական պաշտօնեաներուն ներս կը մտնեն։ Հիւմպէռներու բնակարանին դուռը կը գոցուի։

Դուրսը, մարդիկը բարձրաձայն մեկնութիւններ կուտան Տիկին Հիւմպէռի փախուստին վրայ, որովհետեւ ամէն մարդ կ'ընդունի թէ փախած է այդ միլիոններու հետ խաղացող կինը։ Իսկ ներսը, պաշտօնական անձերն ու միւսները կը մտնեն համբաւաւոր դրամարկղը պարունակող սենեակը։ Բանալի չկայ։ Դրամարկղը կոտրելու որոշում կուտան ու կողպարար մը կը կանչեն։

Երկաթէ ահագին մնուռկը, այդ այնչափ հռչակ ստացած դրամարկղը կեցած է հոն, խորհրդաւոր երեւոյթով մը։ Ամբողջ տարիներ երազներ հիւսուած են անոր վրայ, ինչպէս նաեւ անոր պարունակած ո՛չ նուազ համբաւի տիրացած 100 միլիոնին վրայ։

Բիչ մը վերջը պիտի կոտրեն զայն, պիտի բանան։ Ի՞նչ պիտի ելլէ արդեօք մէջէն . . . ։

(Շար.ը վաղը) ՆՕՌՄԱՆ.

(*) Այս նամակին Ա. եւ Բ. մասերը, ինչպէս նաեւ Տիկին Հիւմպէռի եւ Պ. Ժրէտէրիքը Հիւմպէռի պատկերները հրատարակեցինք երէկ եւ առջի օր։

ԳԻՏԱԿԱՆ ԷՋԵՐ

ԵԼՈՒԿԸ

Թերեւս նոր յայտնութիւն մը ըրած չըլլամ ըսելով թէ, առանց բացառութեան գրեթէ բոլոր մեծ քաղաքներու եւ մանաւանդ մայրաքաղաքներու մէջ բնակողներս դժբաղդութիւնը ունինք յօդացաւոտ, ոսկրացաւոտ, յօդաբորբոքումոտ (arthritiques) ըլլալու։ Այնքան ատեն որ երիտասարդ ենք, ասիկա այնչափ աչքի չի զարներ ու դէշ աղէկ կ'երթանք. բայց անդամ մը որ յիսունը դարձաւ, ալ այդ երեք ճիւաղները մէջտեղ կ'ելլեն, եւ բերքը մէկ, երբեմն առանձին առանձին, ու իրենք կը դրաւեն կեանքին վերջին եւ ապահովաբար ամէնէն ալ անուշ մասը։

Շատեր կ'ըսեն թէ այս տխուր իրողութեան պատճառն է այն անմիտ կեանքը զոր կը վարենք քաղաքակրթութեան բարդ ձեւակերպութիւններուն մէջ, չափազանց աշխատութեամբ, չարունակական մտատանջութիւններով, համեմներու, միսի, ալքոլի ծայրայեղ գործածութեամբ, գիշերները լուսցնելով, թոյլ թոյլ նստելով։ Ասանկով մարմնէն ներս մտածը դուրս ելածէն աւելի մեծ քանակութեամբ ըլլալով միշտ, գործարանաւորութիւնը կը սկսի աղտոտիլ, աւրուիլ հետզհետէ, մկանները ցաւիլ կը սկսին, յօդերը իրենց գիւրաշարժութիւնը կը կորսնցնեն, արիւնը կը բորբոքի եւ ամէն բան կը խանգարի կը լմնայ։

Է՛հ, բացատրութիւն մը որ համոզիչ ըլլար թերեւս, եթէ գիւղացիներն ալ, որոնք բացօթեայ տեղեր կ'ապրին, հոգեր չունին, աղէկ կը մարզեն իրենց անդամները, անոնք ալ այդ միեւնոյն ցաւերը չունենային . . . ։

Կ'երեւայ թէ ատոնք ալ տակաւին չորոշուած մանրէի մը վերագրել լաւագոյն բացատրութիւնն է, եւ կրնայ երկու պարագաներուն համար ալ զոհացուցիչ ըլլալ։ Յօդացաւի մանրէ մը՝ ինչպէս կայ կատաղութեան մանրէն, քանսերի մանրէն եւայլն։ Մանաւանդ որ յօդացաւն ալ փոխանցիկ ըլլալ կ'երեւայ, որովհետեւ յօդացաւոտի մը արիւնէն առորդի մը մարմնին մէջ ներարկուելուն, կրնայ անմիջապէս տկարացնել զայն, ենթակայ դարձնել զայն այս կամ այն հիւանդութեան։

* * *

Ինչ որ ալ ըլլայ, յօդացաւոտները, ոսկրացաւոտները ստիպուած են պահել չատ խիստ կանոնապահութիւն մը, որպէսզի չեն կրնար դուրս ելլել առանց ծանր վատանդներու ենթարկելու իրենց կեանքը։ Ամէն մարդ գիտէ թէ այդ հիւանդները պէտք չէ որ չափազանց գործածեն բորկածնային մնունդները (nourritures azotées), թէ գինին չատը արգիլուած է իրենց, ինչպէս որսի միսը, սունկի կերակուրները, լոլիկը, գառնականջը, եւայլն։

Բայց գոնէ կրնա՞ն ելակ ուտել։ հիմա որ ելակի ժամանակն է, անով զրաղիլ ամէն բանէ աւելի, չատ իրաւացի է։

Յօդացաւոտները կրնա՞ն, պէտք է որ ելակ ուտեն։ Այս հարցումը երկար ատեն զբաղեցուցած է բժշկական աշխարհը եւ բաւական ալ աղմուկ հանած։ Հիբոկրատ ելակ ուտել կը յանձնարարէ անոնց, Կալիէոս կ'արգիլէ բացարձակապէս, սա՛ խաբէական պատճառով որ, այդ պտուղն ալ, լոլիկին, գառնականջին եւ ուրիշ կարգ մը պտուղներու ու բանջարներու պէս, կը պարունակէ զանազան հանքային աղեր, վերջին աստիճան ազդեցիկ՝ արիւնը զրգռելու ու աղտոտելու մէջ։

Երկու բնալոյծներ Պ. Պ. Բօրթ եւ Տէմուլիէռ,—անչուշտ երկու յօդացաւոտներ, եւ միեւնոյն ժամանակ ելակէն ախորժողներ,—Ֆրանսայի մէջ ատենօք ուզեցին հաստատել թէ օ՛րքան իրաւացի է այդ երկրորդ կարծիքը, որ կը ձգտէր Հիբոկրատինէն աւելի ընդունելի ըլլալ։ Պ. Պ. Բօրթ եւ Տէմուլիէռ փորձեցին, տարբալուծեցին տասը տեսակ ելակներ, ու մեծ զարմացումով տեսան որ, մէջը գրտնուած հանքային աղը ասիտ սալիսիլիքն է։ Գիւտը ո՛չ միայն անակնկալ մըն էր, այլ եւ մէկէ աւելի խիստ չահեկան հետեւութիւններ ալ կը բերէր իր հետ։

* * *

Նախ ասիտ սալիսիլիքը մենդառական տեսակէտէն անբաղդատելիօրէն օգտակար է մարդուն իր հակախմորական (antifermentative) յատկութիւններով։ Ցեռոյ ո՞վ չի գիտեր որ, ասիտ սալիսիլիքը յօդացաւին համար ճիշդ ա՛յն է, ինչ որ է սուլֆաթօն (sulfate de quinine) տենդին համար, այսինքն անոր զօրաւորագոյն դարմանը։ Ըսել է թէ, Հիբոկրատ է որ իրաւունք ունի, և ոսկրացաւոտներուն համար մէկ հատիկ սքանչելի դարմանումի միջոցն է ելակ ուտել, ուտել առատութեա՛մբ։ Ասիկա մանաւանդ,—ելակ ու-

մելը,—պէտք է յօդացաւոտները իրենց համար ասիտ սալիսիլիք առնելու միակ ձեւը ընեն, ամէնէն աւելի դիւրալոյծ, ամէնէն աւելի անվնաս վիճակի մը մէջ։

* * *

Պէտք է աւելցնել թէ ասիտ սալիսիլիքը միմիայն յօդացաւը չի բժշկեր։ Ո՛չ. Պ. Ռուիթիէ անուն դեղագործ մը, արեւուն չափ պայծառ փաստերով ապացուցած է որ ասիտ սալիսիլիքը (կամ սալիսիլատ տը սոտտ) աննման բուժիչ մըն է նաեւ ոչ միայն առ հասարակ ամէն սեռէ արիւնային բորբոքումներու, այլ եւ մորթի չատ մը հիւանդութիւններու ալ, գլխացաւի, դժուարաշարժութեան, մէկ խօսքով, արտաքոյ կարգի արիւն մաքրող մըն է, հանդարտեցուցիչ մը, մարսողութեան կանոնաւորող մը, եւ մարմինին ոյժ տուող մը միեւնոյն ժամանակ։

Ուրեմն եկա՛ք, եկա՛ք պէտք է ուտել, մէթոտիկ եւ չարունակական կանոնաւորութիւնով մը, առողջապահական տեսակէտով ինքզինքը խնամած ըլլալու համար եւ վայելած ըլլալու համար դարնան ամէնէն համեղ ու փափուկ պտուղներէն մէկը։ Եւ կի՛ մինչեւ դարմանումի պաշտպան բժիշկները կ'ըսեն նաեւ հիմա, թէ օդուտը չատ աւելի մեծ կ'ըլլայ, եթէ առտուն կանուխ ընկերուհիի մը հետ իւնայ մարդ եւ կի մը արտերուն մէջ, ու մէկ ձեռքով քաղէ մէկ ձեռքով ուտէ, միեւնոյն ժամանակ ծծելով նաեւ մաքուր օդը դաշտին։ Օ՜հ, այն ատեն, երջանկութիւնն ալ մեծ կ'ըլլայ, եւ, իրա՛ւ, բժշկութիւնն ալ աւելի՛ արագ։

ԷԼԻՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՍՊԱՆԻՈՅ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԹԱԳԱԴՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Ծաղիկի ընթերցողները արդէն օրը օրին կարդային այն բոլոր մանրամասնութիւնները որոնք կը պատկանէին Սպանիոյ Ալֆոնսօ թագաւորին չափահասութեան տարիքը թեւակոխելուն առթիւ, իր խնամակալ մօրը տեղը երկրին կառավարութեան գլուխը անցնելուն։ Այս մասին նորագոյն լուրեր հետեւեալը կը հաղորդեն.—

ՄԱՏՐԻՏ, 18 մայիս.—Պաշտօնաթերթը կը հրատարակէ Ալֆոնսօ թագաւորին մէկ ուղերձը բանակին եւ տորմիղին, որուն մէջ հետեւեալ կէտերը մասնաւոր շահեկանութիւն մը ունին.—«Այն վայրկենին, յորում ես կը ստանձնեմ բանակին եւ տորմիղին վերին հրամանատարութիւնը, այն տեսակ պարտականութիւն մը ի գործ կը դնեմ, որ իմ կուրծքս մեծ գոհացումով մը կ'ուռեցնէ։ Իբր թագաւոր, իբր զօրավար, իբր Սպանիացի եւ իբր ղինուոր կ'ողջունեմ զձեզ։ Քաջութիւն, գործելու կորով եւ յարատեւութիւն, կարգապահութիւն եւ հայրենասիրութիւն. այս բոլոր յատկութիւնները ձեզի վայել են, հայրենեաց բարօրութեան ու բարգաւաճման համար։ Իմ բոլոր հոգւովս ձեր քովը պիտի ըլլամ, ձեզի հետ եմ վտանգի վայրկեաններուն, եւ եթէ օր մը պատուութիւնը ձեր վրայ խօսի, այն ատեն իմ ալ անունս պիտի տայ։ Միշտ կատարեցէք ձեր պարտականութիւնները ի փառս հայրենեաց, եւ այն ատեն կրնաք վստահ ըլլալ թէ ձեր թագաւորը զձեզ պիտի սիրէ։»

ՄԱՏՐԻՏ, 19 մայիս.—Թագաւորը, երէկ կատարեց, օտար իշխաններու ներկայութեան, իր հօր Ալֆոնսօ ԺԲ.ի յիշատակարանին հիմնարկութեան հանդէսը։ Այս առթիւ ժողովուրդը համակրութեան խանդավառ արտայայտութիւններ ըրաւ թագաւորին։

ՄԱՏՐԻՏ, 19 մայիս.—Թագաւորը այսօր ձիով անցաւ զինուորական եւ ծովային վարժարաններու աշակերտները, ինչպէս նաեւ Մատրիտի զօրանոցը։ Թագաւորը, որուն կ'ընկերային օտար իշխաններ, խանդավառ համակրութեան առարկայ դարձաւ։ Ասկից վերջ թագաւորին քիթէն արիւն եկաւ, զոր պէտք է վերադրել վերջին օրերու հանդիսաւորութեանց առթիւ տիրող տաքերուն։

ՄԱՏՐԻՏ, 19 մայիս.—Երեկոյին թագաւորական պալատին մէջ մեծ ընդունելութիւն տեղի ունեցաւ։

ԼՈՒՊԷ ՆԱԽԱԳԱՀ

ՌՈՒՍԻՈՅ ՄԷՋ

Հեռագիրները արդէն հաղորդեցին Լուպէ նախագահին Ռուսիա ժամանելուն առթիւ տեղի ունեցած ընդունելութիւնը եւ հանդէսները։ Այս առտուան վիէննական թղթաթերէն կը փոխանք ներկայացնել այդ ընդունելութեան եւ հանդէսներուն մանրամասնութիւնները, որոնք իրենց մեծ կարեւորութիւնը ունին անտարակոյս, երբ ընդհանուր միջազգային քաղաքականութեան մէջ ռուսեւ-ֆրանսական դաշնակցութեան դիրքը նը-կատողութեան առնեն։

ՓԻՐՈՆԾԴԱՏ, 20 մայիս. — Մոնքալմի այս տեղի նաւահանգիստը ժամանումը տեղի ունեցաւ առտուան 10ին։ Ռուսական մարտանաւերու թնդանօթի հարուածներով ողջոյններու ներքեւ Մոնքալմ խարիսխ նետեց։ Նոյն միջոցին Ալեքսանտրա եոթէն, որուն մէջ կը գտնուէր Նիքոլա Զարը, կուտար մը մեկնեցաւ որ իր մէջ ունենալով զօրավար-ծովակալ մեծ իշխան Ալէքսիսը գնաց դէպի Մոնքալմ։ Այն բաղմաթիւ մասնաւորներու շոգենաւերէն, որոնք ֆրանսական տորմիղին կը սպասէին, փրթան հուռռայի խանդավառ աղաղակներ։ Զօրավար ծովակալին կողմէ ողջոյնը տեղի ունենալէն վերջը, Լուպէ նախագահը եւ մեծ իշխան Ալէքսիս կուտարը մտնելով ուղղուեցան դէպի Ալեքսանտրա զբօսանաւը, որուն կամրջակին վրայ Զարը կը սպասէր Լուպէ նախագահին։ Երբ ֆրանսական հանրապետութեան նախագահը ոտքը դրաւ զբօսանաւուն վրայ, այն ժամանակ գլխաւոր կայմին վրայ պարզուեցաւ կայսերական դրօշը եւ ֆրանսական եռագոյն դրօշակը։ Նիքոլա կայսրը ամէնէն սրտագին կերպով ողջունեց նախագահը, որուն վրայ, երկուստեք ներկայացուցեցան հետեւորդները։ Առտուան ժամը 11էն քիչ վերջը «Ալէքսանտրա» զբօսանաւը ժողովրդեան հուռռաներու աղաղակներուն ներքեւ մեկնեցաւ դէպի Բէդերհոֆ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ, 20 մայիս.— Կայսերական Այէքսանտրա զբօսանաւը կէս օրէն քիչ վերջը Բէդերհոֆ ժամանեց։ Նոր մէջ կը գտնուէին Նիքոլա կայսրը, Լուպէ նախագահը, Ալէքսիս մեծ իշխանը ֆրանսական արտաքին գործոց նախարար Տէլքասէ, եւ Լուպէ նախագահին հետեւորդները, արքունեաց նախարար Պառոն Ֆրէտերիքս, Ռուսիոյ արտաքին գործոց նախարար կոմս Լամտորֆ, ծովային նախարարութեան տեղակալ Դիրդով, ծովային զօրավարներու սպայակոյտին պետը, իշխան Ուռուսով եւ կոմս Մոնդէպէլլօ եւ ուրիշներ։ Մեծ իշխանները, Նիքոլա կայսր բաղմաթիւ հետեւորդները ինչպէս նաեւ մեծ իշխաններու օդնականները եւ ֆրանսական դեսպանատան պաշտօնէութիւնը Բէդերհոֆի մէջ կը սպասէին զբօսանաւուն ժամանման։ Լուպէ նախագահը ողջունեց մեծ իշխանները եւ յետոյ ծովային զինուորներու՝ ի պատիւ իրեն բարեւի կեցած տեղէն անցաւ։ Ասկից վերջ տեղի ունեցաւ այս վերջիններուն անցքը, որու միջոցին ֆրանսական ազգային երգը նուագուեցաւ։ Նիքոլա կայսրը եւ Լուպէ նախագահը յետոյ կառք նստեցան եւ հանրային պարտէզին մէջէն դէպ ի կայարան դիմեցին։ Այս տեղ Բէդերհոֆի քաղաքին կողմէ պատգամաւորութիւն մը քաղաքապետին առաջնորդութեամբ, ինչպէս նաեւ զիւղական համայնքներու պատգամաւորութիւն մը Բէդերհոֆի շրջանակէն, Լուպէ նախագահին ներկայացուցին աղ եւ հաց։ Ժամը 2 ու կէսին կայսերական թափօրը բոլոր հետեւորդներով մեկնեցաւ դէպ ի Զարսքոյէ Սէլօ։ Այս տեղ կայարանին մէջ խռնուած բազմութիւնը հուռռայի բարձրաձայն աղաղակներով ընդունեց թափօրը։ Բիդերհոֆէն Զարսքոյէ Սէլօ երթալու ատեն, երկաթուղիին մէջ նախաճաշ տրուեցաւ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ, 20 մայիս.—կայսերական թափօրը ժամը 2 ու կէսին Զարսքոյէ Սէլօ ժամանեց։ Կայարանէն Նիքոլա կայսրը եւ Լուպէ նախագահը կառքերով մեծ պալատը դացին, ուր երբեմն Պօղոս առաջին Զարին կնոջ Մարիա կայսրուհիին բնակած սենեակները Լուպէ նախագահին բնակութեան համար սարքուած էին։ Նախագահը պալատին ղըլխաւոր մուտքէն ներս մտնելէն վերջը կայսեր կողմէ առաջնորդուեցաւ, իրեն բնակութեան համար սահմանուած տեղերը։ Յետոյ կայսրը մեկնեցաւ իր բնակած Ալէքսանտր պալատը ուր կը գտնուի նաեւ Զարուհին։ Զարին մեկնելէն քիչ վերջը, Լուպէ նախագահը այցելութիւն տուաւ կայսերական զոյգին, Ալէքսանտր պալատին մէջ։ Պալատէն ներս մտնելուն ֆրանսական հանրապետութեան նախագահը ընդունուեցաւ առաջին արարողապետէն։ Զարսքոյէ Սէլոյէն նախագահ Լուպէ իր հետեւորդներով Կաչինա գնաց։ Երկաթուղիին Կաչինայի կայարանը ժամանելուն Մարսէյեզ երգը նուագուեցաւ։ Լուպէ պալատը գնաց, մայր կայսրուհիին այցելութիւն տալու եւ յետոյ Զարսքոյէ Սէլօ վերադարձաւ։

ՊՈԲԼԷՆՀԱԿ, 20 մայիս.—Ֆրանսական հանրապետութեան նախագահին այստեղ ժամանումը կը սպասուի, մայիս 25ին, կէս օրէն առաջ, ֆրանսական թորփիլլահալած ֆասիկիով։ Լուպէ նախագահը հաւանականաբար 4 ժամ պիտի մնայ այս տեղ։ Թագաւորը յառաջիկայ շաբթուան սկիզբները օդափոխութեան կ'երթայ Վիսպատը, Լուպէ նախագահին այցելութենէն վերջ։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ, 20 մայիս.— Զարսքոյէ Սէլոյի մեծ պալատին մէջ երեկոյեան ժամը 7 ու կէսին, ի պատիւ Լուպէ նախագահին շքասեղան մը տրուեցաւ, որուն 300 հոգիներ մասնակցեցան։ Նիքոլա կայսրը հետեւեալ բաժակաճառը արտասանեց.—

«Ձեզ ամբողջ սրտովս բարի գալուստ մաղթելուս առթիւ, պարոն նախագահ, ուրախ եմ սա յոյսը յայտնելով թէ Ձեր մեղի տուած այցելութեան ատեն պիտի տեսնէք լաւագոյն ապացոյցները այն զգացմանց համար, որոնք Ֆրանսան եւ Ռուսիան կը միացնեն։ Կը մաղթեմ որ դուք այդ ապացոյցները իբր մէյ մէկ յիշատակներ պահէք, ինչպէս մենք, կայսրուհին եւ ես պահած ենք յիշատակը այն օրերուն, զորս անցեալ տարի Ֆրանսայի մէջ անցուցինք։ Ի պատիւ Ձեզ կը բարձրացնեմ բաժակս, Պարոն Նախագահ եւ կը խմեմ դեղեցիկ եւ մեծ բարեկամ դաշնակից երկրին բարօրութեան ու մեծութեանը համար։» Նուագախումբը ասոր վրայ Մարսէյեզը նուագեց։ Լուպէ նախագահը հետեւեալ կերպով պատասխանեց.—«Տէր իմ, երբ ես պատասխանեցի ձեր հրաւէրին, ինծի համար մասնաւոր հաճոյք մըն էր ձեզ բերելու մաղթանքները Ֆրանսայի, որ ձեր վեհափառութեան համար այն զգացումները կը տածէ, որոնց արտայայտութեան վերջերս ականատես եղաք։ Սակաւաթիւ ժամեր բաւական եղած են ինծի համար հաստատելու իմ կողմէս թէ Ֆրանսայի սիրտը որքան ներդաշնակորէն կը տրոփէ իմ երկրիս սրտին հետ։ Ֆրանսա այնքան երջանիկ պիտի ըլլայ այս կատարեալ ներդաշնակութեան, որքան պիտի յուզուի այն յիշատակին համար, զոր ձեր վեհափառութիւնը եւ նորին վեհափառութիւնը կայսրուհին, ինչպէս դուք ըսիք ինծի, պահած էք անկիրթ։ Որպէս երախտապարտ այն ընդունելութեան համար որ ինծի եղաւ, կը բարձրացնեմ բաժակս ի պատիւ ձեր վեհափառութեան եւ նորին վեհափառութեան կայսրուհիին, նորին վեհափառութեան Մարիա Թէոտորովնա Մայր կայսրուհիին ինչպէս նաեւ ամբողջ կայսերական ընտանիքին եւ կը պարպեմ զայն բարեկամ Ռուսիոյ, Ֆրանսայի անկեղծ ու հաւատարիմ դաշնակցին բարգաւաճման ու մեծութեանը համար։»

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԳ, 20 մայիս. — Կէս օրէն վերջը ժամը 5ին ֆրանսական «Բասրիի» զրահաւորը եւ երկու ֆրանսական թորփիլլանաւեր տեղը ժամանեցին եւ Նիքոլայի կամուրջին առջեւ խարիսխ նետեցին։

ՎԱԼՏԷՔ ՌՈՒՍՈՅԻ

ՄՕՏԱԼՈՒՏ ՀԲԱԺԱՐԱԿԱՆԸ

Հեռագիրները արդէն ժամանակին հաղորդեցին այն լուրը թէ Ֆրանսայի նախարարապետը Վալտէք Ռուսօ, նկատելով որ իր քաղաքական ծրագիրը այլ եւս դրծագրութեան դրած է, որոշած է յունիս 1ին իր հրաժարականը տալ եւ Լուպէ նախագահին թողուլ նոր դահլիճի մը կազմութեան հոգը։ Նորագոյն լուրեր կը հաստատեն այս լուրին վաւերականութիւնը։ Կ'ըսուի թէ Վալտէք Ռուսօ արդէն իր այս դիտաւորութիւնը յայտնած էր նախարարներուն, Խորհրդարանի վերջին նստաշրջանի փակման առթիւ, ինչպէս նաեւ Լուպէ նախագահին, այս վերջինոյն դէպ ի Ռուսիա մեկնելէն օր մը առաջ։ Ներկայ դահլիճը պիտի չարունակէ իր աշխատութիւնները մինչեւ նոր դահլիճի մը կազմութիւնը։ Այս մասին կը հաղորդուին հետեւեալ հեռագիրներն ալ։

ԲԱՐԻԶ, 20 մայիս.—Այսօր տեղի կ'ունենայ կէս պաշտօնական սա յայտարարութիւնը թէ, Վալտէք Ռուսօ նոր Խորհրդարանի առաջին գումարման պիտի ներկայացնէ իր հրաժարականը։ Ֆրանսական նախարարապետին հրաժարման պատճառը կը նկատէ Թան, իբրեւ առեալ կարգ մը քաղաքական նկատումներ, նաեւ իր առողջական վիճակը, որ երկար տարուան ծանր աշխատութեան հետեւանքով բաւական խախտած է։ Ասկից առաջ, Վալտէք Ռուսօ յաճախ ստիպուած էր իր անձնական առողջութիւնը եւ շահերը զոհել իր քաղաքական զործունէութիւնը ի գլուխ հանելու համար։ Այսօր սակայն ուր այդ բանը այլ եւս ըրած է, որոշած է հաստատապէս հրաժարիլ, եւ իր այս դիտաւորութեան մասին ալ թէ դահլիճին անդամները եւ թէ Լուպէ նախագահը նախապատրաստած է։ Ուրեմն երբ ֆրանսական նորագամ խորհրդարանը յունիս 1ին իր առաջին նիստը գումարէ, պիտի գտնուի հրաժարող դահլիճի մը հանդէպ, որ միայն կը ստանձնէ գործերուն շարունակութիւնը, մինչեւ որ Հանրապետութեան նախագահը իրեն յատուկ իրաւունքով մը նոր դահլիճի մը կազմութեան խնդիրը կարդադրէ։ Վալտէք Ռուսոյի դահլիճին հրաժարումէն յետոյ, հանրապետութեան նախագահը պիտի խորհրդակցի անչուշտ խորհրդարանի երկու մասերու ատենապետներուն հետ։ Հաւանական է որ Պուրժուա երեսփոխանական ժողովին ատենապետ ընտրուի, եւ Ֆալիէր ալ վերընտրուի իբր ծերակոյտի ատենապետ։ Եթէ Պուրժուա անձնական նկատումներով մերժէ նոր դահլիճի կազմութեան հոգը կ'ընդունի, այն ատեն հաւանական է որ Ֆալիէրի յանձնուի անոր կազմութեան գործը։ Եթէ ինքն ալ չուզէ այս գործը ի գլուխ հանել, այն ատեն է որ նախարարական տաղնապ մը կրնայ ծնունդ առնել Ֆրանսայի համար։ Միւս կողմէն, չատ դիւրաւ կարող չպիտի ըլլայ Վալտէք Ռուսօ հեռանալ։ Արդէն կ'ըսուի թէ բոլոր հանրապետականները համակրութեան ցոյցեր պիտի սարքեն, առաջարկելով Վալտէք Ռուսոյի որպէս զի կառավարութեան գործերուն գլուխը մնայ։

ԲԱՐԻԶ.—Կը հաւաստուի թէ, Վալտէք Ռուսօ արդէն մայիս 12ին յայտնած է հանրապետութեան նախագահին, իր հրաժարման դիտաւորութիւնը, եւ այդ առթիւ հաճայնութիւն մը դոյացած է, որպէս զի Լուպէի Ռուսիայէն վերադարձէն առաջ, պաշտօնական հրատարակութիւն մը չըլլայ։ Որովհետեւ ամէն պարագայի մէջ մայիս 28էն առաջ չ'ըսպասուիր որ դահլիճին հրաժարականը պաշտօնապէս հրատարակուի։

ՄԱՆՐ ԼՈՒՐԵՐ

★ Վէրէնիլիինկէն կը հաղորդուի թէ այնտեղ հաւաքուած են 200 է աւելի պոէր ներկայացուցիչներ։ Այստեղի պոէրական բանակցութեանց արդիւնքը հաւանականաբար պիտի ըլլայ անպայման անձնատուութիւն մը։

★ Սպանիոյ մայր կայսրուհին 10,000 ֆրանք տուաւ Մադրիտի արկածեալներուն համար։

★ Կուանթէմալայէն կը հեռադրուի թէ եւրոպական ապրիլ 18ին ժամը առտուան 8ին սոսկալի երկրաշարժ մը տեղի ունեցած է Քուադէ Լէյտէնկայի մէջ եւ ամբողջ քաղաքը հողին հաւասար ըրած է։ Այս քաղաքը որ 25,000 բնակիչ ունէր, ընդհանուր կարեւորութեան տեսակէտով Կուատէմալայի երկրորդ քաղաքն էր։ Բնակչութեան մեծ մասը զոհ դացած է աղէտին։ Երկրաշարժի ցնցումները չարունակած են մինչեւ ասպրիլ 22։

★ Պերլինէն կը հաղորդուի թէ Վիլհէլմ կայսրը մայիս 20ին, նոր պալատին մէջ նախաճաշի ատեն, բաժակ առաջարկեց Ռուսիոյ կայսեր կենացը։

★ Պելճիական ծերակոյտին մէջ, Ներքին գործոց նախարարը թագաւորին մէկ հրամանագիրը կարդաց, որով Խորհրդարանին նստաշրջանը կը փակուի։

★ Սոֆիայէն զրոյց մը կը հաղորդուի թէ Պուլկար փոխարութեան ծրագիրը, Խորհրդարանի ներկայ նստաշրջանին մէջ վիճարանութեան չպիտի դրուի։

ՆԵՐՔԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆ. — Բրէզրինի միւթէսարրիֆ անուանուեցաւ թաղապետական Դ. շրջանակի անօրէն Ճէլալ պէյ։ Միտիլլիի միւթէսարրիֆ՝ Մէրսինի հրաժարեալ միւթէսարրիֆ Դալիպ փաշա։ Պիզայի մուհասէպէճի՝ Ռոմսոմոր մուհասէպէճի Նուրի պէյ, որուն յաջորդեց Կէլիպոլուի մուհասէպէճի Շաքիր էֆ.։ Կիւրինի (Սրվաշ) Նախա՝ Արաճի Նախորդ Նախպ Մուսթաֆա Թէվֆիգ էֆ.։ Վարնայի (Սելանիկ) Նախպ՝ Այլոնայի Նախորդ Նախպ Իսմայիլ Հագգը էֆ.։ Եէլլճէի (Գոնեա) Նախպ՝ Զարչամպայի Նախորդ Նախպ Եուսուֆ էֆ.։

ԱՍՏԻՃԱՆ.— Ուլայի Բ. ատիճան արուեցաւ վերաքննիչ Ատենի անդամ Բէուֆ պէյի։ Սանիէի Բ. ատիճան՝ Արտաքին Գործոց Նախարարութեան հիւպատոսական գործոց դիւանի քարտուղար Հիքմէթ պէյի։ Ֆէրիդութեան ատիճան՝ Զինուորական Քննիչ յանձնաժողովոյ անդամ Էնվէր փաշայի։

ՊԱՏՈՒԱՆՆԱՆ.—Ա. կարգի Մէճիտիէ պատուանշան տրուեցաւ եւրոպական ժողովոյ անդամ Ճէմիլ փաշայի, Կիւմիւշ Սույուի հիւանդանոցին պաշտօնեայ Միքայիլա Հաչըմ փաշայի եւ Ռումանիոյ արտաքին գործոց նախարարութեան խորհրդական Պ. Քոնսթանթին Նաթուի։ Բ. կարգի Մէճիտիէ՝ Կէրպէլայի միւթէսարրիֆ Բաչիտ փաշայի եւ Սպանիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան պաշտօնեաներէն Պ. Անիոզայասայի։ Գ. Մէճիտիէ՝ Ֆրանսահպատակ երկրաչափ Պ. Բոման Ապէթի եւ Ֆրանսական բանակին դնդապետներէն Պ. Մութոյի։ Դ. Մէճիտիէ՝ «Լէժիոն ա'Օնէօր» պատուանշանի դիւանին տնօրէն Պ. Բուանոյի եւ Վիեննայի մէջ անասուններու վաճառական Պ. Լէոբոլտ Հաուզէրի։

Բ. Շէֆգաթ տրուեցաւ Ֆրանսայի «Լէժիոն ա'Օնէօր» պատուանշանին Մեծ Շանսըլիէին թիկնապահ Պ. ա'Օրլինիպի կնոջ։

ԸՆԴՀ. ԱՄՍԱԿԱՆ

Կայս. Իրատէի մը համաձայն երէկուընէ սկսեալ Էլմտական գանձէն մէկ մէկ ամսական վճարուիլ սկսաւ։

«ԲԻԻԶԱՆԴԻՈՆ», որ ասկից առաջ Տպագրական Տեսչութեան մէկ հրամանագրովը անպայման դադարման դատապարտուած էր, այսօրուընէ կը սկսի իր հրատարակութեան, նոյն տեսչութեան մէկ նոր արտօնագրովը։

ՌՈՒՍԻՈՅ Նիքոլա Բ. Զարը չնորհակալութիւն յայտնեց Վեհ. Սուլթանին այն չնորհաւորութիւններուն համար զորս Ն. Կ. Վեհափառութիւնը ըրաւ Անոր ծննդեան տարեդարձին առթիւ։

ԶՐԱՀԱՊԱՏ ՏՈՐՄԻԴԸ.—Այն երկու զրահապատ յածանաւերը զորս օսմ. կառավարութիւնը չընել կուտայ Անգլիոյ Արմսթրոնկ եւ Մ. Նահանգներու Ֆրամբ նաւարաններուն մէջ, կայսերական հրամանի մը համաձայն, պիտի կոչուին՝ առաջինը Ապտ-իւլ-Համիտ եւ երկրորդը՝ Ապտ-իւլ-Մեճիտ։ Այս երկու յածանաւերը ունին 330 ոտք երկայնութիւն, 42 ոտք լայնք, 30 ոտք խորութիւն, 16 ոտք ջուրէն վեր բարձրութիւն, 3250 թոնս տարողութիւն, 12,000 ձիի ոյժ զօրութիւն եւ 24 մղոնի արագութիւն մը։

ԲԱՆԿԱԼԹԻի ռուսական հիւանդանոցին տարեդարձն էր երէկ, Ս. Նիքոլա ըլլալով։ Այս առթիւ հանդիսաւոր պատարագ կատարուեցաւ այդ հիւանդանոցին եկեղեցիին մէջ, ի ներկայութեան ռուսական դեսպան Պ. Զինովիէվի եւ դեսպանատան, հիւպատոսարանի ու պահականներու պաշտօնէութեան։ Եկեղեցական արարողութենէն վերջը հիւանդանոցին բժիշկ Պ. Սէէրոտիէվ ու տիկինը հացկերոյթ մը տուին ներկաներուն։

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆ Պառոն Մառշալ ֆոն Պիպէրշթայն, որուն՝ տիկնոջը եւ քանի մը ընկերներու հետ «Լորէյ» պատկանաւով Արշիպելագոսի կողմերը պտոյտի երթալը զրեցինք, երէկ իրիկուն նոյն այդ շոգենաւով եւ իր ընկերներուն հետ Պոլիս դարձաւ ու չիտակ դնաց Թարապիայի դեսպանատունը։

ԳԱՐԱՆԹԻՆԱ.— Եէմէնի նահանգին մէջ ձէղանի մօտ Սբպիա ըսուած տեղը քոլերայի նմանող հիւանդութիւն մը եւրեւան եկած եւ մինչեւ հիմա 200 դէպք ու 80 մահ պատահած ըլլալով, 8/21 մայիս 1902էն սկսեալ, Կարմիր Ծովուն եղերքին Մամուրէթ-իւլ-Համիտի եւ Լոյէիյան միջեւ գտնուող մասէն,—այդ երկու քաղաքները մէջը չըլլալու պայմանաւ,—մեկնող շոգենաւերը տասը օրուան դարանթինայի պիտի ենթարկուին։

ԲԱՐԻԶԻ օսմանեան դեսպան Միւնիր պէյի ընտանիքը Պոլիս եկաւ։

ԱՆՈՒՇԱՀՈՅՈՒԹԵԱՆՑ ԴՈՐԾԱՐԱՆ.—Վեհ. Սուլթանին Ա. տարրալոյծ Պոնկովսքի փաշա եւ իր ընկերակիցը տակաւին հայթայթած չըլլալով Պոլսոյ մէջ անուշահոտութեանց գործարան մը բանալու համար պէտք եղած գրամագլուխը, խնդրեցին որ երկու տարի երկարի իրենց համար պէտք եղած գրամագլուխը, խնդրեցին որ երկու տարի երկարի իրենց արտօնութեան պայմանաժամը։

ՊԻՊԼԻՍԲՕ ԻՇԽԱՆԸ. —Հանդուցեալ Պիպէսքօ իշխանին տրուած Իֆթիխարի պատուանշանը, Կայս. Իրատէի մը համաձայն պիտի կրնայ կրել իր տղան՝ Իշխան Վալանթէն Պիպէսքօ։

ԿԱՅՍ. ԻՐԱՏԷ մը արտօնեց Սամսոնի իշխանութեան ոստիկանական տնօրէն Քոսթանթէն Անարիատիքի էֆ.ի ընդունիլ եւ պէտք եղած ատեն գործածել յունական կառավարութեան կողմէ իրեն տրուած Դ. կարգի Ս. Փրկիչ պատուանշանը։

ՄԱՌԴԻՆԻԻԻ ԱՂԷՏԻՆ ԱՌԹԻՒ.—Ֆրանսական դեսպան Պ. Քոնոթան յանուն իր կառավարութեան, չնորհակալութիւն յայտնեց Վեհ. Սուլթանին, Ն. Կ. Վեհափառութեան կողմէ ի նպաստ Մադրիտի արկածեալներուն չնորհուած քսան հազար ֆրանքին համար։

ԹՈՒՐԲԵԼԻՑՈՒՆԱԿԱՆ առեւտրական պայմանագրութեան յանձնաժողովը երէկ դարձեալ գումարուեցաւ Արտաքին Գործոց

ծոց պաշտօնատան մէջ եւ խորհրդակցութիւններ կատարեց։

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ.— Ելմտական նախարարը երէկ Բ. Դուռը երթալով տեսակցեցաւ Բարձր. Մեծ-Եպարքոսին հետ։

*** Ֆրանսական դեսպան Պ. Բոնսթան երէկ Բ. Դուռը երթալով տեսակցեցաւ Բարձր Մեծ-Եպարքոսին եւ ներքին Գործոց Նախարարին հետ։

ԻԶՄԻՐ-ՆԻՓ ՇՈՊԵՇԱՐԺ ԹՐԱՄՈՒԷԳԻ.—Իզմիր-Նիփ շոգեկարժ թրամուէյի գիծին արտօնութեան պաշտօնական թուղթերը, գրուեցաւ թէ Բ. Դրան պիտի յանձնուէին մօտ ատենէն։ Իզմիրի կուսակալ Քեամիլ փաշա տեղեկագիր մը ղրկելով Հանրային Շինութեանց Նախարարութեան, յիշելէ վերջ ծրագրուած գիծին ընծայելիք առաւելութիւնները, կը խնդրէ որ թուղթերը չուտով ղրկուին իրեն, որպէսզի կուսակալութիւնն ալ իր մասին դատէ այն առաւելութիւնները կամ անպատեհութիւնները զորս այդ գիծը կրնայ իրապէս ունենալ Իքի-Զէյմէ, Քեամիլպօղլու, Մուհաճիրլէր նորակազմ թաղերու բնակչութեանց, մինչեւ այն մթերանոցները որոնք ամէնէն աւելի պիտի օգտուին այս ձեռնարկին իրագործումէն։ Յիշեալ պաշտօնական թուղթերը անցեալ օր Բ. Դուռնէն ղրկուեցան Իզմիր, Քեամիլ փաշայի։

ԱԶԱՊ-ԴԱՐՈՒԻՆ Շիչխանէի պահականոցը երկարող ճամբան պիտի նորոգուի 5000 ղրուշ ծախքով։

ՅՈՒՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԸ.— Կ. Պոլսոյ յունական դեսպան Իշխան Մավրոքորտաթօ՝ դիւանագիտական ասպարէզը ձգելով Անտրոս կղզին երեսփոխան ըլլալու մասին չրջած զրուցները կը հաստատուին տակաւ առ տակաւ։ Աթէնքի թերթերը վերջին անգամ կ'ըսեն թէ, Իշխան Մավրոքորտաթօ երեսփոխական ժողովին մէջ իր նախագահութեամբ զատ կուսակցութիւն մը կազմելու ջանքեր կ'ընէր չատոնց ի վեր։ Իշխան Մավրոքորտաթօ մինչեւ 1882 Անդրոսի երեսփոխան էր արդէն։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐՈՒ ՎԱՐՁԸԸ.—Հեռագիրներու վարձքի մասին, հեռագրական ու թղթատարական բարենորոգմանց մասնաւոր յանձնաժողովին կողմէ տրուած վերջին որոշումները, զորս երէկուան «Ծաղիկ»ով հաղորդեցինք, արդէն իսկ վաւերացուած ըլլալով, յառաջիկայ յունիսի սկիզբէն գործադրութեան պիտի դրուին։

ԴԱՆՏԻԱՅԻ (ԿՐԻՏԷ) Իսլամները 200 հատ ֆրանսական ոսկի եւս հաւաքեր են Հիճազի երկաթուղիին ի Նպաստ։ Այդ դումարը այսօր վաղը կը ղրկուի Պոլիս։

ԹԷՀԵՐԱՆԻ օսմանեան դեսպանատան մեծ սրահին նորոգութեան համար աւելի ծախսուած դումարը, պատկանեալ պաշտօնարանին հասոյթներէն պիտի վճարուի, Պետական Խորհուրդին որոշման համաձայն։

ՀԱՆՐ. ՊԱՐՏՈՒՑ ՎԱՐՁՈՒԹԵԱՆ ապրիլի հասոյթը (առանձնայնորհեալ տուրքեր եւ ծխախոտի տասանորդ) 80,500 ոսկի եղած է։ Անցեալ տարուան ապրիլի հասոյթը 77,000 ոսկի եղած էր։

ԿԻՏՈՍԻ ՄԷՋ չինուած տիպար բանջարանոցին մէջ բաւական քանակութեամբ ադասիա, չաքարի ճակնդեղ, թութ եւ փորձի համար ալ դեռնախնձորի հունտ տնկուեր է։

ՄԱՐՍԱՅԻՆ ՎԵՐԱՏԵՍՉՈՒԹԵԱՆ խորհրդական Մէհմէտ Ալի պէյի նախագահութեամբ յանձնաժողով մը կազմուեցաւ երէկ ու խորհրդակցութիւններ կատարեց դաւանանքներու մաքսատունները ղրկուելիք պահոպան պաշտօնեաներու մասին։

ՖԻԼԻՊԷԻ ռուսական հիւպատոս Պ. Էքիմովիչ Եսնեայի հիւպատոս կարգուեցաւ։

ԻԶՄԻՐԻ պարսկական դեսպան Ալի Խան Պոլիս եկաւ։

ՍԵԼԱՆԻԿԻ ռուսական հիւպատոս Պ. Իլարիանով Սելանիկ դարձեր է։ Պ. Իլարիանով հանդստեան կոչուել խնդրեց Զարէն, որ ընդունեց զայն։ Պ. Իլարիանով մինչեւ իր յաջորդին գալը Սելանիկ պիտի մնայ։

ԲԱԲԻԶԻ նախորդ հրամանատար զօրավար Սուսիէ մօտ ատենէն արեւելեան քաղաքներ պիտի այցելէ եւ Պոլիս ալ պիտի դայ, կ'ըսէ «Մոնիթէօր»։

ԺԱՆՏԱՒՈՏ.—Մայիս 7ին Աղեքսանդրիոյ մէջ երեք դէպքեր եգիպտոսի միւս կողմերը հինգ դէպքեր եւ վեց մահեր պատահած են։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ.—Բանի մը մաքսախոյներ Ցունաստանի Ձայ Ազը նաւամատոյցէն նաւ կը մանեն Քաթրէյնի ծովեզերքը ելլելու համար։ Սահմանադուլի պահականոցէն տեսնուելով այս բանը, անմիջապէս ճամբայ հանուած զինուորները Բաբաս Բէյօբիւսի մէջ 13 մաքսախոյներու կը հանդիպին եւ անոնց հետ կռիւի բռնուելով 8 հատը կը ձերբակալեն։ Մնացեալ 5էն չորսն ալ Ինճէ Դարասու գետին Միլովայի եզերքը ղբկուած հեծեալ ոստիկաններու կողմէ կը ձերբակալուին։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ ԳԱՒԱՌՆԵՐԷՆ

ԷՏԻՐՆԷ 9/22 մայիս.— Կ. Պոլսոյ յունական դեսպան Իշխան Մավրոքորտաթօ երէկ Քավալայէն տեղս հասաւ եւ կայարանին մէջ ընդունուեցաւ քաղաքիս յունական հպատակներուն կողմէն։ Իշխան Մավրոքորտաթօ այսօր այցելութիւն տուաւ կուսակալ Մէհմէտ Արիֆ փաշայի, ու յետոյ, յունական հիւպատոսարանին մէջ ընդունեց յունական հպատակներու երեւելիները։ Վաղը արեւելեան ճեպընթաց կառամատուրով պիտի մեկնի դէպ ի Վիէննա եւ Բարիզ։

ՄԱՆԱՍԹԸՐ, 7/20 մայիս.—Քարաչովայէն մէկ ժամ հեռաւորութեամբէ վասոյ անուն քրիստոնեայ գիւղին մէջ, Պուչոյի տունէն արկածով մը հրդեհ ծագեցաւ եւ չորս կողմ տարածուելով, հակառակ Քարաչովայի թաղապետական ջրհանկիրներուն կողմէ կատարուած ջանքերուն, հովին սաստկութեան պատճառաւ եւ գեղին մէջ իբր ջուրի աղբիւր մի միայն հոր մը գտնուելուն համար, հեղձուցիչ ընդարձակուեցան բոցերը եւ այրեցին գիւղը կազմող 33 տուներէն 26ը, իրենց մէջի կարասիներով ու պարէնով։ Հրկիզեալները միւս տուներուն եւ մօտակայ գիւղերուն մէջ պատսպարուեցան եւ կը նայուին Քարաչովայի թաղապետութենէն։

ԱԶԳԱՅԻՆ

Ս. ՅԱԿՈԲԱՅ ՈՐԲԱՆՈՅԸ

Առջի օր, Ուսումն. Խորհրդոյ մէկ քանի անդամներուն Ս. Յակոբայ որբանոցը այցելելուն առթիւ, ծանուցանելէ ետք թէ այցելուները չատ գոհ չեն մնացած, կարդ մը դիտողութիւններ ըրած էինք։ Այդ առթիւ, նոյն որբանոցին տեսուչ Նիկողոսեան էֆ. մեզ ուղղած է հետեւեալ նամակը.—

* * *

Ս. ՅԱԿՈԲ, 8 Մայիս 1902

Ձեր երէկուան թիւին մէջ կը հաղորդէք թէ Ուսումն. Խորհրդոյ երեք պատ. անդամները Ս. Փ. Ազդ. Որբանոց այցելած են եւ քննած տղայոց ուսումնական վիճակը, յորմէ գոհ չեն մնացեր. եւ այս առթիւ կը յաւելուք կարդ մը դիտողութիւններ։

Կը փութամ յայտնել թէ Ձեր երեւակայած վիճակը կամ Ձեզի հաղորդուած տեղեկութիւնները, որոնք Ձեր անտեղի դիտողութեանց պատճառ տուած են, բոլորովին անհիմն են։ Պատ. Ուսումն. Խորհուրդը, որ կարճ այցելութիւն մը միայն կրցաւ տալ Որբանոցիս, ընդհանուր կերպով տեղեկութիւնները քաղեց մեզմէ եւ քիչ ատեն ունեցաւ ծանօթանալու որբերուն ուսումնական վիճակին, յորմէ սակայն գոհ մնաց։

Աւելորդ է ըսել թէ՝ եթէ պատ. Ուսումնական Խորհուրդը գոհ մնացած չըլլար Որբանոցիս ուսումնական վիճակէն, անշուշտ պիտի չվարանէր իր դժգոհութիւնը մեզի յայտնելու. ուստի չեմ կրնար գիտնալ թէ «Ծաղիկ»ի յարգելի խմբագրութիւնը ո՞ւսկից ստացած է իր տեղեկութիւնը թէ Ուսումն. Խորհրդոյ երեք այցելու անդամները չատ գոհ չեն մնացեր Որբանոցի ուսումնական վիճակէն։

Որբանոցիս նկատմամբ Ձեր ստացած սխալ տեղեկութիւններուն հակառակ, փութամ յայտնել թէ Որբանոցիս Ուսումն. արդի վիճակը չատ գոհացուցիչ է, ինչպէս եղած էր անցեալ տարի։ Որբանոցս երկար տարիներէ ի վեր առաջին անգամ անցեալ տարի, չրջանաւարտներ ընծայեց, որոնք չրջանաւարտից ինչիչ Ցանձնաժողովոյ առջեւ կատարեալ յաջողութեամբ իրենց քննութիւնները անցընելէ յետոյ, մտան կեդր. վարժարան, ուր՝ ըստ վկայութեան Ուսումն. Խորհրդոյ անդամոյ, ինչպէս նաեւ նոյն վարժարանի ուսուցչաց, ամէնէն յառաջադէմները եղած են իրենց դասընկերներուն մէջ, թէ իրենց ստացած բազմակողմանի ծանօթութիւններով եւ թէ իրենց աշխատասիրութեամբ։

Արդ՝ ինչպէ՞ս կարելի է որ անցեալ չրջանի մէջ յաջողակ ու յառաջադէմ չըրջանաւարտներ հասցնող Որբանոցի այս տարուց ուսումն. վիճակը անգոհացուցիչ լինի. նկատելի է որ նոյն ուսուցիչներն են թէ անցեալ եւ թէ ներկայ տարուց դասախօսները։

Աւելի բացատրութեանց պէտք չեմ տեսներ. կը յուսամ որ Պատ. Ուսումն. Խորհուրդը ինքն իր կողմէ հարկ եղած բացատրութիւնները ի պաշտօնէ հաճի տալ, իրեն վերագրուած դժգոհութեան մասին, եթէ յարմար դատէ։

Կը յաւելում միայն թէ՝ եթէ Պատ. Խմբագրութիւնդ կամ ուրիշ կրթասէր եւ որբասէր անձինք ուզեն անձամբ վերահասու ըլլալ մեր ըսածներուն եւ որբանոցի ուսումնական վիճակին, թող հաճին գալիլ կամ Ուսումն. Խորհրդոյ եւ կամ ուղղակի որբանոցս, որ ամէնուն առջեւ բաց է։

Բան իս, կասկածելի է կրթասիրութիւնն ու Որբասիրութիւնն անոնց՝ որոնք առանց բնաւ օր մը Որբանոց այցելած ըլլալու, առանց բնաւ տեսած եւ անձամբ քննած ըլլալու որբերուն Ուսումնական, արհեստական, կրթական կամ բարոյական վիճակը տեղւոյն վրայ, առաջին պատեհութեամբ ստացած տեղեկութեան մը յենլով, կը փութան ափ յափոյ, առիթի մը սպասողներու պէս, պարսաւանք տեղացնել հաստատութեանս եւ անոր պաշտօնէից վրայ, որոնց կատարած աշխատութիւններն ամէնէն աւելի դժուարին են եւ քաջալերութեան արժանի։

Կը ցաւիմ որ «Ծաղիկ» եւս արձագանգ եղած է սխալ տեղեկութեանց եւ դիտողութիւններու, եւ կը կարծեմ որ ինքն ալ պիտի չկարենայ ճողոպրիլ մեր յայտնած այս ցաւէն։

Խնդրելով ձեր անկողմնակալութենէն որ հաճիք ներկայս հրատարակել։

Մնամ յարգանօք

Ե. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

* * *

Հրատարակելով այս նամակը, հարկ կը տեսնենք Նիկողոսեան էֆ.ի ուշադրութեան ներկայացնելու կարգ մը խորհրդածութիւններ որոնք կրնան մտածման բաւական նիւթ հայթայթել իրեն։ Թէ ուսումն. Խորհրդոյ անդամ մը իրեն տարբերեան ըսած է եւ մեզի ալ տարբեր, ատիկա ո՛չ մէկ զարմանք կ'առթէ մեզի. բայց թէ մեր այդ առթիւ ըրած դիտողութիւնները «անտեղի» են, թող ներէ որ համարձակ չըլլանք իրեն։ Մենք գիտենք թէ ինք անձնապէս ի՛նչ անձնուիրութեամբ, ինչ անձնազոհութեամբ կ'աշխատի, եւ թէ որբանոցը որչա՞փ կը պարտի իր Ջանասիրութեան։ մենք գիտենք թէ որչա՞փ գնահատելի են իր ձեռքին տակ գտնուող ուսուցիչներէն մէկ քանին, բայց ի՞նքը, անձնապէս պիտի կրնա՞յ ըսել թէ անոնց ամէնքն ալ այդպէս են։ Մեր փափաքածը սա էր արդէն. գէշ կ'ըլլար եթէ ամէնքն ալ լաւ տարրեր ըլլային իր ձեռքին տակ, քի՞չ կը չահէին որբերը։ Այս էր մեր զրածներուն ոգին, եւ չենք գիտեր թէ ո՛ւր է անտեղութիւնը սոսոր մէջ։

Եւ ապացուցանելու համար թէ որբանոցին ուսուցիչներուն մէջ կան աւելորդ տարրեր, ըսենք թէ անոնցմէ ամէնէն յաջողագոյններէն մէկը, զոր Նիկողոսեան էֆ. չէր վարանած այդ հանգամանքով ներկայացնելու, չկրցաւ նոյն իսկ Բումէլի Հիսարի պէս համեստ վարժարանի մը մէջ օգտակար ըլլալ,—ինքնին զուրկ ըլլալով նոյն իսկ ուղղագրական տարրական ծանօթութիւններէ,— եւ իսկոյն ճամբու դրուեցաւ։

Ուսուցչի ցաւը Ս. Յակոբայ Որբանոցին համար յայտնի է, եւ պարզած էինք արդէն անոր պատճառները։ Ու կը զարմանանք որ Նիկողոսեան էֆ. կ'ըլլայ առաջին անգամ մեզ այսպանոյր, երբ այդ ցաւին բարձման պէտքը կը զգացնենք. մինչդեռ, ինք առաջինը պէտք էր ըլլար մեզ շնորհաւորող։

Մենք կը պնդենք մեր ըսածին վրայ, որովհետեւ իր կարծածին չափ անծանօթ չէ մեզի Ս. Յակոբայ որբանոցը, որուն մէջ տրուած բարոյական կրթութիւնը մանաւանդ չենք գիտեր թէ ինչպէ՞ս յաջող արդիւնք մը պիտի կրնար ծնիլ առանց ուսուցիչներով, որոնք ինքնին չատ պէտք ունին այդ տեսակ կրթութեան մը։ Մենք մասնաւորապէս չէինք բրած այս կէտը առջի օր. կը տեսնենք որ Նիկողոսեան էֆ. ալ իր նամակին մէջ, որբերուն ուսումնական վիճակին վրայ երկարօրէն տեղեկութիւններ տուած միջոցին կը մոռնայ նոյնը ընել անոնց բարոյական վիճակին համար։ Իրեն բան մը միայն կ'ըսենք։ Որչա՞փ ալ կարողութիւն ունենայ, որչափ ալ ջանք չդայէ, որչափ ալ անձնուիրութեամբ աշխատի, ինք եւ մէկ երկու չնորհքով ուսուցիչներ պէտք եղածին չափ գոհացուցիչ արդիւնք մը չեն կրնար առաջ բերել որբանոցին մէջ։ Տիպար ուսուցչական խումբ մը պէտք է այդ որբանոցին, բան մը որուն մենք սրտանց կը բաղձանք եւ որուն առթիւ կրկին զարմանք կը յայտնենք որ Նիկողոսեան էֆ. առաջիններէն չըլլար մեզի ձայնակցող։

Սանասարեան վարժարանի տեսուչներէն Արուլեան էֆ. որ մայրաքաղաքս եկած է, երէկ տեսակցութիւն մը ունեցաւ Ս. Պատրիարքին հետ։ Ծանուցանենք այս առթիւ թէ «Ծաղիկ»ի վաղուան թիւով վերջին ծայր չահեկան ու կարեւոր վաւերագիր մը պիտի հրատարակենք՝ Սանասարեան վարժարանի տեղափոխութեան խնդրին նկատմամբ։

×

Կիլիկիոյ Կաթողիկոսական Տեղապահ Տ. Կիրակոս եպիսկոպոսի հրաւէրին վրայ, Կիլիկիի առաջնորդական տեղապահ Յակոբ վարդապետ Ատանա ուղեւորեր է, կաթողիկոսական ընտրական գործողութեանց մասնակցելու համար։ Յակոբ վարդապետ փոխանորդ թողեր է տեղւոյն Ադդէ քահանան։

×

Ռումանական դեսպան Պ. Լահովարի երեքշաբթի օրը Ս. Պատրիարքին Բերայի ընակարանը գացած էր, բայց Ն. Սրբազնութիւնը նոյն պահուն Պատրիարքարան իջած ըլլալով, իր այցաքարտը թողած էր։ Ս. Պատրիարքը երէկ ռումանական դեսպանատունը երթալով, փոխադարձ այցելութիւն տուաւ Պ. Լահովարիի։

×

Երէկ ծանուցինք թէ Գում Գարուի դրսի Թաղ. Խորհուրդը, նոյն թաղին մէջ վերջերս կազմուած Դպրաց Դասին վաւերացումը խնդրած էր Պատրիարքարանէն։ Ս. Պատրիարքը առ այժմ յետաձգեր է այդ վաւերացումը, յանձնարարելով նոյն ատեն որ առժամաքար չարունակէ իր պաշտօնը։

×

Գատղիւղի Թաղ. Խորհուրդին մէկ քանի անդամները ակէ առաջ հրաժարած ըլլալով, ուրիշ նոր ընտրելիներ առաջարկուած էին անոնց տեղ։ Պատրիարքարանը այս մասին տնօրինութիւն մը ընելէ առաջ, փափաք յայտնած էր տեսնել հրաժարեալ անդամներուն բուն հրաժարագրերը։ Թաղ. Խորհուրդը այդ հրաժարագրերը ուղղելով Պատրիարքարանին, ըսած է նոյն ատեն թէ հակառակ բազմիցս դիմում ըրած ըլլալուն, չէ կրցած համոզել այդ հրաժարեալ անդամները, ու չեչտած է իր կողմէ առաջարկուած նոր անդամներուն վաւերացման պէտքը։

×

Գրած էինք ակէ առաջ թէ Արմաշի դպրեվանքին փոխ տեսուչ Թորգոմ վարդապետ իբր քարոզիչ խնդրուած է Խարբերդէն։ Այդ մասին հարցում եղած ըլլալով Սրմաշի փոխ-վանահայր Դուրեան Տ. Եղիշէ եպիսկոպոսի, Ն. Սրբազնութիւնը յայտներ է թէ Թորգոմ վարդապետ երկար ատենուան մը համար չի կրնար հեռանալ Դպրեվանքէն, ուր իր ներկայութիւնը անհրաժեշտ է։

×

Ինչպէս յայտնի է, Մայր եկեղեցւոյ նորոգութեան համար բացուած հանգանակութիւնը յաջողցնելու նպատակով դիմումներ պիտի ըլլային բարեսէր աղգայիններու։ Պատրիարքական կարգադրութեամբ, Եղբաս վարդապետ եւ Մայր-եկեղեցւոյ Թաղ. Խորհուրդին անդամներէն մէկ քանին սկսած են այդ դիմումները ընել։

×

Պատրիարքարան եկած նամակ մը կը տեղեկանանք թէ Մշոյ Հայ-Հռոմէականաց առաջնորդ Ներսէս եպիսկոպոս Ճընտոյեան Վանէն վերադարձին տասնըհինգ օրի չափ Բաղէշ մնալէ վերջը իր պաշտօնատեղին ուղեւորեր է։ Բաղէշի առաջն. փոխանորդ Պետրոս վարդապետ թէ՛ Ճընտոյեան եպիսկոպոսին եւ թէ՛ տեղւոյն Հայ-Հռոմէականաց հոգեւոր հովիւ Նալպանեան Յովհաննէս վարդապետի այցելութիւն տուեր է։ Ճնտոյեան եպիսկոպոս եւ Յովհաննէս վարդապետ, երկու Հայ-Հռոմէական աղգայիններու հետ մեր Առաջնորդարանը երթալով փոխադարձ այցելութիւն տուեր եւ պատուասիրուեր են Փոխանորդ Պետրոս վարդապետի կողմէ։

Տե՛ս Սակարանը Զորրորդ Էջին մէջ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊՈՒՏԱՊԵՍԹ, 22 մայիս.—Հունգարական պատուիրակութեան արտաքին գործոց յանձնաժողովը ընդունեց Ֆալքի տեղեկագիրը, գնահատելով Կոլուխովքի կոմսին արտաքին քաղաքականութիւնը, այնքան մը ուղղութիւն տուող գաղափարներուն որքան տեսած գործերուն համար, եւ այս առթիւ նախարարին իր երախտագիտութիւնը կը յայտնէ արտաքին գործոց վարչութեան այնքան ճարտարօրէն, արժանաւորութեամբ եւ յաջողութեամբ տեղի ունենալուն համար։ Տեղեկագիրը բաց ատի կը յայտնէ յանձնաժողովին կատարեալ վստահութիւնը նախարարին ապագային մէջ կատարելիքներուն նկատմամբ, եւ կը յայտարարէ թէ կ'ընդունի արտաքին գործոց պիւտճէն, այս մասին եղած վիճաբանութեան մը հիման վրայ։ Տեղեկագիրը, կը չնորհաւորէ նաեւ Կոլուխովքի կոմսին այն յայտարարութիւնները որոնցմէ կը տեսնուի թէ երրեակ դիւանակցութեան վերանորոգուիլը ապահովուած է։

ՎԻԵՆՆԱ.— Երեսփոխանական ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց պիւտճէին ամրողջութիւնը։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.— Առաւօտեան Լուպէ Ս. Պետրոս եւ Պօղոս եկեղեցիին մէջ այցելեց կայսրերու գերեզմանները, եւ Ալեքսանտր Երրորդի գերեզմանին վրայ պատուոյ սուր մը դրաւ։ Ֆրանսական դեսպանատան մէջ, Լուպէի կողմէ տրուած նախաճաշին ներկայ գտնուեցան բոլոր ռուս բարձրաստիճան պաշտօնատարները։ Սեղանին վրայ, Լուպէի աջ կողմը բազմած էր Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Լամտորֆ կոմսը։

ԼՈՆՏՈՆ.—Կը հաւաստուի թէ պատերազմական պաշտօնատան մէջ Լորտ Ռիչնէրէն հեռագիր մը ստացուած է, հաշտութեան բանակցութեանց մասին։ Նախարարաց խորհուրդը վաղուան համար նիստի հրաւիրուած է։

ԲԱԲԻԶ.—Գաղթային նախարար Տըքրէ, հրահանգ ղրկեց Մադրինիքի կառավարչին, հեռագրել թէ կացութիւնը պէտքը ցոյց կուտայ կղզիին մասնակի կամ ամբողջական պարպուելուն, եւ ո՞րոնք են այն միջոցները որոնց ինքը պէտք ունի այն պարագային համար ուր անհրաժեշտ է կղզին պարպել։

ՊԵԼԿՐԱՏ.—Սքուբչինայի կառավարական կուսակցութեան մեծամասնութիւնը վստահութեան քուէ տուաւ ի Նպաստ Վուիչի գահլիճին։ Սքուբչինայի մէջ նախարարապետ Վուիչ յայտարարեց թէ դահլիճը կազմուած է արմատականներու մեծամասնութեան եւ նախկին յառաջդիմականներու միջեւ եղած համաձայնութեան մը հիման վրայ։ Սքուբչինային դեր ատենապետը Սթանոյէվիչ իր հրաժարականը տուաւ իր եւ ատենապետին միջեւ ծագած վէճի մը հետեւանքով։

ՊՈՒԷՐԼԻՇ.—Երէկուան զինուորական հանդէսներու ատեն թագաւորը ատենաբանութիւն մը բրաւ շնորհակալութիւն յայտնելով բանակին անձնուիրութեան եւ հաւատարմութեան նոր ու խօսուն ապացոյցին համար։ Իրեն ներկայացուած պատկերներու հաւաքածոն դիտելով, ըսաւ նաեւ թէ իր մտածումները պիտի առաջնորդուին ամէնէն եռանդուն համակրութեամբ, դէպ ի այն զինուորական ընտանիքը, որուն գլուխը գտնուելուն համար ինքը այնքան հպարտ է։ Թագաւորին այս խօսքերը ընդունուեցան ոգեւորութեան աղաղակներով։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ.—Ֆրանսական հանրապետութեան նախագահը այսօր այցելեց Բեթերսպուրկ քաղաքը։ Գնաց մայրեկեղեցին եւ այցելեց Բեթերսպուրկի ֆրանսական բարեգործական ընկերակցութեան պատսպարանը եւ հիւանդանոցը։ Այցելութիւն տուաւ մեծ իշխաններուն եւ Մոսկուայի, Օռեսայի, Քիէվի, Վարշավիայի ֆրանսական գաղթականութեանց պատուիրակութիւնները ընդունեց։ Քաղաքը սքանչելիօրէն զարդարուած էր։ Քաղաքային պաշտօնատան չէնքին մեծ սանդուխին երկու կողմերը զրուած էին փառքի երկու արձանները եւ մէջտեղը խաղաղութեան հսկայ արձան մը։ Նէվսքի եւ Միքայէլ փողոցներուն անկիւնը երկու հսկայ արձաններ զետեղուած են Ֆրանսան եւ Ռուսիան ներկայացնող։ Փողոցներու մէջ անագին է բազմութիւնը։ Համակրութեան աղաղակները վայրկեան մը չեն դադրիր։ Լուպէ նախագահը Բեթերսպուրկի քաղաքագլուխին յանձնել տուաւ 100,000 ֆրանք, քաղաքին բարեսիրական գործերուն համար։ Այս իրիկուն չքեղ ներկայացում։

ԼՈՆՏՈՆ.—Բրեդորիայէն հեռագիրներ կը հաղորդեն թէ հաշտութեան բանակցութիւնները նպաստաւոր ընթացք մը ունին։ Սակարանին մէջ չատ լաւատես կարծիքներ կը տիրեն։ Անգլիական քոնսոլիտէն երկու բունդօ բարձրացաւ։ Հարաւային Ափրիկեան հանքային արժէթուղթերը մեծապէս կը բարձրանան։

ԲԱԲԻԶ.—Ֆոռ տը Ֆռանսէն հասած հեռագիրներ մեծ մտահոգութիւն կը պատճառեն։ Քաղաքը հրաբուխի կործանելու վտանգին մէջ է։ Բնակիչութիւնը չուարած է եւ կը փախչի դէպ ի հարաւ։

ԳԻՇԵՐՈՒԱՆ

ԲԱԲԻԶ, 22 մայիս.—Այս առտու գաղթային պաշտօնատունը հասած հեռագիր մը կ'ըսէ թէ ֆրանսական զօրքերը անցեր են Թոնքինի սահմանագլուխէն, Զինական աւազակախումբերը հալածելու համար։

—Ֆոռ-տը-Ֆրանսէն կը հեռագրեն թէ բնակիչները կը չարունակեն փախչիլ։ Բազմաթիւ անձեր արդէն դէպի հարաւ մեկներ են, որովհետեւ հրաբուխը կը սպառնայ քաղաքին։

—Բեդերսպուրկէն կը հեռագրեն թէ Զարուհիին ծննդաբերութիւնը օգոստոսին տեղի պիտի ունենայ։

ԲԵԴԵՐՍԳՈՒՐԿ.— Նախագահ Լուպէ եւ Նիքոլա Զարը այս առտու Քրասնոիէ Սէլոյէն Բեդերսպուրկ գացին, ուր Պ. Լուպէ ֆրանսական Ընկերակցութեան Ապաստանարանին մէջ պիտի ընդունի Բեդերսպուրկի ֆրանսական գաղթականութիւնը եւ Մոսկուայի ու Օռէսայի գաղթականութեանց պատուիրակութիւնները։

"ԾԱՂԻԿ"Ի ՄՐՑՈՒՄԸ

Անոնք որ Պոլսէն կը մասնակցին «Ծաղիկ»ի մրցումին, մինչեւ յառաջիկայ երկուշաբթի պէտք է մեզի հասցուցած ըլլան իրենց պատասխանները։ Անկէ վերջ հասած պատասխանները չպիտի ընդունինք բնաւ։

ՏՈՔԹ. Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՑԺ
Բէրա, Մեծ-փողոց, Կայսրի Սերայի դպրոցին դէմ, թիւ 200
Գշ. Եշ. Շբ. օրերը առաւօտուն կանուխէն մինչեւ երեկոյ ժամ 11½։
Բշ. Դշ. Ուր. օրերը 6էն 11½։ Կիրակի օրերը ժամադրութեամբ։

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆ

ՓԱԿՈՒՄ, 9 Մայիս			
Օսմ. Քան. Սեռի Դ. Օ.Ո.	28	18	½
Ամէնէն բարձր գին »	28	11	—
» վար գին »	28	08	—
Այլեր »	—	—	—
Բուամ. երկաթ. Ֆր.	111	12	½
Ամէնէն բարձր գին »	111	50	—
» վար գին »	110	12	½
Թրանսվալ »	161	—	—
Ամէնէն բարձր գին »	161	—	—
—			
8 օրուան ֆոնսոլիտ	175	—	—
8 » Երկաթուղի	1	25	—
ԲԱՑՈՒՄ, 10 Մայիս			
Օսմ. Քան. Սեռի Դ., Օ.Ո.	28	07	—
» ժամ 5էն «	28	06	½
Բուամ. երկաթուղի Ֆր.	111	12	½
» » ժամ 5էն »	110	12	½
—			
Թագաւ. Թիւրք Ռէժի	13	87	—
Սիկարէթ, Սեռի A	0	19	—
» » B	0	90	—
Պանգ. տը Մէթէլին	8	30	—
Ագսիօն ամէ Թրամուէյ	5	47	½

Ժուլիսանս	1	52	½
Սօսիէթէ տ'Ասիւրանս	3	57	½
Գրէտիտ ժէնէրալ	0	10	—
Սօս. Օթ. տը Ֆիլ է տթ-Ֆ	18	50	—
Ագսիօն Գօմմէրսիալ	0	9	—
Թօպագօ Գօրքօրէշտն	0	8	00
Գրիմիզ	0	6	06
Մէճիտիէ արծաթ	108	03	—
Մէճիտիէ քառորդ	107	20	—
Մէճիտիէ մանրուք	103	30	—
Պէշլիք	103	30	—
Մէթալիք	102	30	—
Բուպլի արծաթ	68	20	—
Շիլին	109	10	—
Ֆր. արծթ. Ֆրնս.	87	10	—
» » բումնկն.	86	—	—
» » իտալկն.	77	—	—
Ռէճինա	08	30	—
Բուպլի թղթադրամ	8	59	60
Ֆլորին »	9	06	—
Մարք »	107	30	—
Տրաքմի »	36	50	—
Անգլ. ոսկի »	110	05	—
Ֆրանս. » »	87	30	—
Բուլգկն. » »	86	30	—
Պուլկ. » »	86	30	—
Իտալ. » »	85	—	—

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ			
Լոնտոն 3 ամիս	109	25	—
» » » չէք	109	—	¼
Բարիզ » »	23	02	½
» » » չէք	23	05	—
Պերլին անատկոս չէք	18	57	—
Գուբրն Աւստրիական	21	80	—
—			
Անգլ. Ֆոնտ	110	04	—
20 Ֆրանգնոց	87	28	—
20 մնոքնոց	107	15	—
Բօլ Էմբերիալ	90	30	—
Ֆրիմից	51	07	—
Մէճիտիէ արծաթ	108	03	—
Մէճիտիէ քառորդ	107	20	—
Մէճիտիէ մանրուք	103	30	—
Պէշլիք	103	30	—
Մէթալիք	102	30	—
Բուպլի արծաթ	68	20	—
Շիլին	109	10	—
Ֆր. արծթ. Ֆրնս.	87	10	—
» » բումնկն.	86	—	—
» » իտալկն.	77	—	—
Ռէճինա	08	30	—
Բուպլի թղթադրամ	8	59	60
Ֆլորին »	9	06	—
Մարք »	107	30	—
Տրաքմի »	36	50	—
Անգլ. ոսկի »	110	05	—
Ֆրանս. » »	87	30	—
Բուլգկն. » »	86	30	—
Պուլկ. » »	86	30	—
Իտալ. » »	85	—	—

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

Բարիզ, 22 Մայիս			
3% Ֆրանսկն.	101	15	—
3½% »	102	02	—
Օսմ. Քոնս. D	25	97	—
Բուամ. Երկ.	111	75	—
Օսմ. Ռէժի	322	—	—
Օսմ. Կայս. Պանքա	565	—	—
Օսմ. Մաքս	522	—	—
Օսմանիէ	461	—	—
Բէրիօրիթէ Թիւրք	—	—	—
Քրէտի Լիոնէ	—	—	—
5% Իտալական	102	40	—
Սպանիական արտաքին	78	75	—
Թէմզէքի փոխառութ.	445	—	—
Սէլանիկ-Կ. Պոլսոյ երկ.	274	—	—
Գասապա երկթ.	360	—	—
Թրանսվալ Քոնս.	162	—	—
Ռուսական 1890	—	—	—
Զէք Լոնտոնի վրայ	25	21	—

Լոնտոն, 22 Մայիս			
Անգլ. Քոնս.	95	87	—
Օսմ. Ռանթ B	51	50	—
» C	27	63	—
» D	25	50	—
Օսմ. Պանգա	12	63	—
Իժիբսիէն Իւնիֆիկ	108	—	—
Տօմինիալ	105	—	—
Ակյարնի երկաթուղի	14	50	—
Գասապա »	86	—	—
5% Իտալական	—	—	—
5% Հելլենական 1881	39	—	—
Ռանթ »	30	50	—
Մօնոբոլ »	43	25	—
Ռուսական 1890	—	—	—
Պուլկար 1888 6%	87	—	—
Թրանսվալ Քոնս.	06	37	—
Փոխառթ. Բարկի վրայ	25	35	—
—			
Անգլ. Ոսկի	110	04	—
20 Ֆրանգնոց	87	28	—
20 մնոքնոց	107	15	—
Բօլ Էմբերիալ	90	30	—
Ֆրիմից	51	07	—
Մէճիտիէ արծաթ	108	03	—
Մէճիտիէ քառորդ	107	20	—
Մէճիտիէ մանրուք	103	30	—
Պէշլիք	103	30	—
Մէթալիք	102	30	—
Բուպլի արծաթ	68	20	—
Շիլին	109	10	—
Ֆր. արծթ. Ֆրնս.	87	10	—
» » բումնկն.	86	—	—
» » իտալկն.	77	—	—
Ռէճինա	08	30	—
Բուպլի թղթադրամ	8	59	60
Ֆլորին »	9	06	—
Մարք »	107	30	—
Տրաքմի »	36	50	—
Անգլ. ոսկի »	110	05	—
Ֆրանս. » »	87	30	—
Բուլգկն. » »	86	30	—
Պուլկ. » »	86	30	—
Իտալ. » »	85	—	—

Վիեննա, 22 Մայիս			
Բուամ. երկթ.	107	—	—
Օսմ. Ռէժի	294	—	—
Փոխն. Լոնտոնի վրայ	240	30	—
—			
Գրիմիզ, 22 Մայիս			
Ռանթ Օսմ. Սեռի D	25	65	—
Բուամ. երկաթուղի	110	25	—
—			
Պերլին, 22 Մայիս			
Բուամ. երկաթուղի	112	25	—
Բուպլի (100ը)	216	25	—
Փոխ. Լոնտոնի վրայ	20	33	—
—			

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԹԵՐՔ
Ղալաթիա, Մէրթէքպանի փողոցՃԷտիսԽանՆ3
ՄՕՐԻՍ ՖԵՏՐԱԾԻ
Թուրքիոյ ամէն կողմերը կը դրկուին սոյն ապրանքները
Սոյն վաճառատան մէջ կը ծախուին ատամնաբուժական աշխատանոցի համար հարկ եղած բոլոր գործիքները, ինչպէս նաեւ քաուչու, սիման, ամալկամ, Բարիզի գաճ, եւն։
ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՈՎ

ՀԱՃԻՆ ՍԱՐԻԽՄ
ՕՍՄԱՆԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՇԱՔԱԼԵՂԷՆՆԵՐՈՒ
Բերա, Մեծ փողոց, թիւ 136.
ՄՈՍՈՒՄԻԼԻԷՐ
Բերա, Մեծ փողոց, թիւ 51.
Ղալաթիա, Թորնուլար ճամբեանի, թիւ 101.
Հարանիքներու եւ երեկոյթներու համար գեղեցիկ ապաներ, ինչպէս նաեւ կանոնաւոր ապատարկութիւն։

300,000 ՖՐԱՆՔ ՊԱՐԳԵՒ

Նոր հաճոյք մը պատճառելու համար մեր բազմաթիւ բաժանորդներուն եւ ընթերցողներուն, մտածած ենք զիրենք մասնակից ընել Բուամէրիի երկաթուղիի վիճակահանութեան որ յառաջիկայ եւրոպական յունիս ամսուն մէկին տեղի պիտի ունենայ, եւ որուն գլխաւոր պարգեւը պիտի ըլլայ 300,000 ֆրանք։ Ասկէ զատ, 800 թիւեր պիտի չահին զանազան պարգեւներ։ Ահա թէ ինչպէս մասնակից պիտի ըլլան մեր բաժանորդներն ու ընթերցողները։ Վիճակահանութեան թուղթերէն 40 հատ — որոնց թիւերը այսօր իսկ կը ծանուցանենք — մեր կողմէ աւանդ պիտի թողուցուն Օսմ. Կայս. Պանդան։ Ինչ պարգեւ որ չահին այդ 40 թիւերը, ԱՄԲՈՂՋՈՎԻՆ պիտի բաժնուի մեր բաժանորդներուն եւ ընթերցողներուն միջեւ, ինչ չափի ալ հասնելու ըլլայ անոնց թիւը։

Այս առթիւ, կը խնդրենք որ ուշադրութիւն դարձուի հետեւեալ կէտերուն։

1. Այս պարգեւին մասնակից չպիտի կրնան ըլլալ մեր այն բոլոր բաժանորդները որոնք մինչեւ վիճակահանութեան օրը (Եւրոպական յունիս մէկ) մեղի զրկած չըլլան իրենց բաժնեգինը։

2. Ներկայ ծանուցումը մինչեւ Եւրոպական յունիս մէկ «Ծաղիկ»ի մէջ պիտի հրատարակենք ամէն օր։ մեր ոչ-բաժանորդ ընթերցողները, պարգեւին մասնակից ըլլալու համար պարտաւոր են հրատարակումի առաջին օրէն այսինքն երկուշաբթի ապրիլ 29/12 մայիսէն սկսեալ ամէն օր պահել այս ծանուցումը պարունակող «Ծաղիկ»ները եւ յունիս 2էն (Ր. Ե.) զրկել մեղի, առանձին ծրարով մը, վրան ալ անունները գրուած։ Այս պայմանով միայն կրնան մասնակցիլ պարգեւին։ Փոխադրողներուն յետոյ կը վերադարձուին իրենց զրկած թիւերը։

3. Մեր բոլոր բաժանորդները պէտք չունին այդ «Ծաղիկ»ները մեղի զրկելու։ Մեր տետրակներուն դիմելով կրնանք հասկնալ թէ որո՞նք վճարած են, որո՞նք չեն վճարած, եւ ըստ այնմ զիրենք մասնակից կը նկատենք կամ ոչ՝ վերոյիշեալ պարգեւին։

Այն բառասուն թիւերը զորս աւանդ թողուցած ենք Օսմ. Կայս. Պանքան եւ որոնց չահելէն պիտի նպաստաւորուին մեր բաժանորդները եւ ընթերցողները, հետեւեալներն են։

243,213	1,281,173	1,299,223	1,479,705	1,761,557
714,611	1,281,174	1,305,417	1,485,141	1,780,288
1,245,668	1,281,516	1,330,710	1,557,487	1,803,925
1,280,841	1,288,455	1,419,996	1,557,488	1,890,542
1,280,842	1,293,460	1,424,424	1,557,489	1,890,543
1,281,152	1,293,461	1,431,364	1,594,454	1,893,675
1,281,171	1,293,462	1,470,204	1,691,191	1,900,115
1,281,172	1,293,463	1,473,521	1,758,870	1,955,855

ՖԵՏՐԱԾԻԳԻՐ ամէն տեղ ՎԷՆՆԱՅԻՐԻՆ ամենատարածուած ապրանքներուն ապրանքանիշն է։ Ամէն տեսակ գոյներով կը ծախուին 500, 400, 300, 200, 100, 70հոց տուփերու մէջ։
ՖԵՏՐԱԾԻԳԻՐ ամէն տեղ ՎԷՆՆԱՅԻՐԻՆ ամենագոյն ապրանքն է։ Ամէն տեսակ գոյներ։ Ամենամեծ եւ գեղեցիկ տեսակներ։ Ամենամեծ եւ գեղեցիկ տեսակներ։ Ամենամեծ եւ գեղեցիկ տեսակներ։
ԱՐԹԻՒՐ Ժ. ՀԸՆԹԷՐ
Ընդհ. Գրասենեակ Թուրքիոյ եւ Պուլկարիոյ համար Բերա 7
Ղալաթիա, Գալաթասարայի փողոց թիւ 7

MATTONI
GIESSHÜBLER
ԲՆԱԿԱՆ
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ
ԻՆԹԷՆԱՐՈՒԼԻՍ ԱԼԲԱԼԵԱՆ ՍԵՂԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆ ԵՒ ՋՈՎԱՅՈՒՅԹԻՆ ԸՄՊԵԼԻ
Հազի, կոկորդի ցաւերու, սեամոխի, հարբուխի եւ միզարգելութեան դեղը
ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՂ
Մեծ նպարավաճառներու, դեղավաճառներու, դեղագործներու քով և ճաշարաններու մէջ։
Heinrich Mattoni, Carlsbad et Vienne

ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ
ՀԻՄՆԵԱԼ 1805
Մանկավարժական դասագրքերու կեդրոն
ԳՐԱՎԱՃԱՌ
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ
ՀԵՂԻՆԱԿ
Կ. Պոլիս, Մերճաւոր փողոց, Թիւ 57

ՏՐՔ. Ս. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ
ԱՄԵՐԻԿԵԱՆ-ԱՏԱՄՆԱԲՈՑԺԻՐ
396 ՄԵԾ ՓՈՂՈՑ ԲԵՐԱ 396
եաւնի զարեէջրատան վրայի յարկը
(ճիշդ Զբպուրգեանց դէմն)
Ամենասաստիկ ցաւած ակռաները մէկ ակնդամէն կը լեցնեն. ցաւով զիմել եւ բուժուած վերադառնալու պայմանաւ։
Նուրբ, ճաշակաւոր եւ զիմացկուն արհեստական ակռաներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, զէրքի ձեւաւորութիւն, ըստ տարիքի, ծամողութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ։
Թմրեցուցիչ դեղերու եւ ամենակատարելագործեալ ուրցամներու միջոցաւ, առանց ցաւի ատամհանութիւն։
Ձմեռները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր) ինչպէս նաեւ ամէն օր, (մինչեւ կէս գիշեր) հիւանդ կ'ընդունին։
Ց. Դ. Վերջ մը տալու համար Ցաճախորդաց գանգատներուն, հրապարակաւ կ'ազդարարենք թէ ՄԵՆՔ Պոլսոյ կողմը մնանա իւղ ՉՈՒՆԻՆԻՔ։
4—58-10ն

ՄԻՇԷԼ ԹԻՖԼԻԶԵԱՆ
ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ
ԵՒ
ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՈՐԾԻՔՆԵՐՈՒ
Ղալաթիա, Վոյվոտա փողոց, թիւ 91
Այս վաճառատան մէջ, որ քիչ ատենուան մը միջոցին կրցաւ առաջնակարգ դիրք մը դրաւել մեր հրապարակին վրայ, թէ՛ իր ծախած ապրանքներուն գեղեցկութեան ու ուժեղութեան, եւ թէ՛ զիներու անհամեմատ աժնութեան պատճառաւ, կը ծախուին ամէն տեսակ վիրաբուժական եւ ակնաբուժական գործիքներ։
ԳԻՆԵՐԸ ՇԱՏ ՁԱՓԱՒՈՐ
Մեծաքանակ եւ փոքրաքանակ վաճառում

ԲՕԼ ԶՐԱՔ
ՆԿԱՐԻՉ
կայսրա, Տիմիր խան, թիւ 26
Աւտոնատեր Ա. ՍԱՌԱՆԵԱՆ
Տպագրութիւն Սագաեան Տպարան։

«ԾԱՂԻԿ»Ի ԹԵՐԹՕՆԸ (140)

ՇԱՌԼ ՄԷՌՈՒԶԻԼ

ՈՍԿԻԻ ՏԵՆԴԸ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ԲԱՐԻԶԻ ԴԺՈԽՔԸ

ԻԵ.

ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ ՄՕՏ

—Մայրերնի՛դ։ . . . Ծնունդդ ի վեր չէ դադրած ձեզի մտածելէ . . .

Ռընէ չխուսափեցաւ շարժում մը ըրաւ։

—Խենթի՛ պէս կը սիրէր ձեզ . . . Արի՛ւն լացաւ ձեր վրայ։

Այն տեղն միայն Ռընէ բացաւ չըրթունքը եւ ըսաւ.

—Երբ մարդ սիրէ իր զաւակը, չի լքեր զայն։

—Բայց դժբաղդ մայրերնիդ կ'ամբաստանէք, կը սխալի՛ք։ Ինքը յանցաւոր չէ այս խնդրին մէջ։

—Ո՞վ հապա։

—Ուրիշ մէկը որուն պատմութիւնը պիտի ընեմ հիմա ձեզի։

Եւ սկսաւ իր սոսկալի խոստովանութիւնը։

—Այն երիտասարդ, պաշտելիօրէն գեղեցիկ կինը, զոր տեսաք հիմա եւ որ ձեզի կը սպասէ, աչքերը արցունքով լեցուն, Մարսէլն տ'Արվիլ կը կոչուի։ Հայրը, նախագահ մը, կոմս տ'Արվիլ, հարուստ ու պատուաւոր մէկը, Պոլթաների մէջ դղեակ մը ունէր ոքանչելի տեղ մը հաստատուած։ Այդ դղեակը կը կոչուի Ֆորժի դղեակ . . . Հրաշալի տեղ մըն է . . . Դիւղը կը կոչուի Սէն-Ժան-տիւ-Տէղէռ։ Տ'Արվիլները առատաձեռն էին ու բարեսէր։ Փայտահարի մը այրին մէկ տղան տեսան որ աղէկ տրամադրութիւններ կը ցուցնէր յառաջ երթալու, եւ զայն իրենց պաշտպանութեան տակ առին, գեղին ժողովրդապետին քով տալով որ ուսմունք սորվի։ Օրին մէկը նախագահը մեռաւ։ Իր կինը ու աղջիկը առանձին մնացին Լա Ֆորժ դղեակին մէջ։ Մարսէլն տ'Արվիլ կը մնծնար եւ տարիքին հետ կ'աւելնար նաեւ իր գեղեցկութիւնը։ Աղքատ այրիին տղան ալ կը մեծնար։ Սէմն անդամ զայն տեսնելուն աւելի գեղեցիկ աւելի սիրելի կը գտնէր։ Մօտէն հետուէն միշտ անոր կը մտածէր։ Անոր պատկերը իր միտքէն չէր ելլեր։ Օր մը խմացաւ որ պիտի ամուսնանայ։ Խոստացուած էր հարուստ ազգականի մը։ Դժբաղդ երիտասարդին ծայրայեղ սէրը կոյր կատաղութեան փոխուեցաւ։ Ու ոճիր մը մտածեց, բան մը որուն իրագործումին նպաստեց դէպքը։ Իրիկուն մը անտառին մէջ, անշունչ փռուած գտաւ զայն, անիկա որ կը խանդաղէր իր ուղեղը։ Անհիա, անարդ ու քաջամեալի յարձակում մը կատարեց վրան . . . : Ռընէ՛, ա՜ ոճիրէն ծնած ես դուն։ Կը հասկնաս, չէ՞։ Դժբաղդ մօրդ նշանածը անձնասպան եղաւ։ Մայրդ խելայեղ՝ այդ անձնասպանութենէն, վայրկեան մը չվարանեցաւ մնաց մանուան ու խենթութեան մէջ. . . Բժիշկը նոյն ինքն սոսկաց։ Քեզ քովէն հեռացուցին ո՛չ թէ լքելու համար, այլ մինչեւ որ աղէկնար քեզի կանչ տուողը։ Առողջացաւ վերջապէս եւ սկսաւ քեզ փնտռել։ Իր մայրը որ քեզ հեռացուցած էր, մէջտեղ չկար այլեւս, սոսկալի արկածի մը զոհ դացած ըլլալով։ Մնացեալը թշուառականին մէկը ըրաւ. իւրացուց քու սակներդ եւ մութի մէջ պահեց քեզ. . . : Կը հասկնա՞ս վերջապէս։

—Այո՛։

Ռընէի աչքերը խոշորցան, կարծես անցեալին վրայ կը նայէին, պատուած տեսնելով յանկարծ զայն մինչեւ հիմա ծածկող քողը։

Ժադ Ֆուժրէ չարունակեց.

—Այն տղան յետոյ, ոճրագործը, փախաւ Բ-ռիդ, մտաւ բանակին մէջ, հետզհետէ բարձրացաւ մինչեւ մեծ ատաճաններու։ Սակայն Մարսէլն երբեք չներեց իրեն։ Սոսկալիօրէն վնասեցաւ, սուրի կեանք մը կ'անցընէր։ Մարսէլն տ'Արվիլ խոստացաւ միայն իր ելեւէջ նայիլ դարձեալ, եթէ գտնէր կորսուած զաւակը։ Խեղճ երիտասարդին ջանքերը երկար ատեն պարապ ելան, ո՞վ գիտէր որ տ'յդպէս, ինքնարերաբար իր ձեռքը պիտի խնայէր . . .

Ռընէ տարսռաց։ Աչքերը յանկարծ բարձրացան մինչեւ զօրավարին դէմքը։

Անասելի յուզման մը մէջ էր զօրավարը։

—Հա՞յրս, մրմնջեց Ռընէ։

Ժադ Ֆուժրէ թեւերը բացաւ։

Ռընէ անոնց մէջ նետեց ինքզինքը, եւ մինչ զօրավարը կը սեղմէր զայն կուրծքին վրայ, մէկ կողմէն կը մրմնջէր։

—Այո՛, մոլորած դժբաղդը, խենթը, թշուառակա՜նը որ քսան տարիէ ի վեր կը փորձէր զաւակը գտնել առանց հասնելու . . . : Ոճիրը աններելիներէն էր։ Մարդի՛ երբէ զիտնայն պիտի չկրնային ներել։ . . . Եւ ես ալ ինքզինքիս չեմ ներեր . . . : Խղճահարութիւններս սոսկալի են . . . : Բայց եթէ դուն չգտնայիր զիս, զո՛ւն, աղջիկս, պիտի կըրնամ հաւատալ որ երկինքի ներողութիւնը ինծի է գլխուս վրայ։

—Հա՛յր, բարի եղ։

—Ռընէ՛։

—Անուշութեամբ ընդունեցիք զիս, յուսահատութենէն ազատեցիք։

—Զաւա՛կս։

—Պէտք է որ ս իրեմ ձեզ . . . կը սիրե՛մ։

—Բայց թող մեր դաղտնիքը մեզի մնայ։ Խո՛ռ տուր։

—Դուք հրամայեցէք. ես պիտի հնազանդիմ։

—Հրաման չունիմ, տղաչանք մը միայն։ Սիրէ՛ անիկա՝ որ իր երիտասարդութենէն ի վեր ա՛յնքան տառապեցաւ քեզի համար . . . Եւ իմ անունս երբեք մի՛ տար իր առջեւ . . . Վայրկեանէ մը պիտի բաժնուինք իրարմէ, այլեւս չտեսնուելու պայմանով . . . բայց հեռուէն հոգիս պիտի հետեւի քեզի, քեզ՝ ա՛յ կենդանի պատկերը անոր որ թշուառ ըրաւ զիս խղճահարութիւններով։ Դիմդէ տղորուած է հո՛ռ։

Ու ձեռքը տարաւ կուրծքին։

(Շարունակելի)